

Հայկական գիտահետազոտական հանգույց  
Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Մտեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

ԵՊԻՃԵ ԵՊԱ. ԶԵԼԻՆԿՐԵԱՆ

# ՅՈՒԹԵՐ ԵՒ ՆՈԹԵՐ

Ս. ԵՐՈՒՍԱՂԵՄԵՆ, ՊՈԼՍԵՆ ԵՒ ԴԱՄԱԿՈՍԵՆ

(1916 - 1920)

ՄՐԲՈՑ ՅԱԿՈԲԵԱՆՑ ՎԱՆԻ  
ԵՐՈՒՍԱՂԵՄ



1923

ՏՊԱԳՐ. ԱՏԵՓԱՆԵԱՆ ԵՂՋԱՐԵ  
ԱՊՀԵԲՍԱՂԵՐԵԱՆ

281.69  
9-55

Եղիշե ԵՊՍ. ԶԻԼԻՆԿԻՐԵԱՆ

# ՅՈՒԹԵՐ ԵՒ ՆՈԹԵՐ

Ա. ԵՐԱԽԱՂԵՄԵՆ, ՊՈԼՍԵՆ ԵՒ ԴԱՄԱԿՈՍԵՆ

(1916 - 1920)



ՍՐԲՈՑ ՅԱԿՈԲԵԱՆՑ ՎԱՆՔ  
ԵՐԱԽԱՂԵՄԵՆ

ՏԵՐԵՅԻ ՏԵՂՄԱԴ  
ԶԻԼԻՆԿԻՐԵԱՆ

1923

ՏՊԱԳՐ. ՍԱԵՓԱՆԵԱՆ ԵՂԲԱՐՔ  
ԱՂԵՔՍԱՀԱԳՐԻԱԾ

14138

17 JUL 2013

4550



ԵՐՈՒՍԱՂԵՄԻ  
ԲԱՐՁՐԱՍԻՆԱՆ ԵԿԵՂԵՑԱԿԱՆՆԵՐԸ  
ԴԱՄԱՍԿՈՍ ԿԸ ՏԱՐՈՒԻՆ

1917 Նոյեմբեր 11ին երաւաղէմի կառավարութիւնը ինքնաշարժներով ճանապարհ հանեց Դամասկոս փոխազգելու համար, Հայոց, Յունաց և Լատինաց Պատրիարքարանաց Կրօնական Ժողովներու անդամները և աչքի զարնող բարձրաստիճան եկեղեցականները, Քանի մը օրուած արգէն իրենց Պատրիարքները և Օրմանեան Սրբազն ճանապարհ հանուած էին:

Ութը ժամ և մէկ քառորդէն հասանք Նապուս, արշալոյսին մօտ և կէս օրէն զինի միեւնոյն ինքնաշարժներով մէկ ժամէն հասանք Մէսուտիյէ կայարանը, արևամուտի ժամանակները:

Օդը խիստ ցուբա էր, և մենք ամէնքս մնացինք բացօթեայ, թէ ո՞ւ զիշերը բնակարան մը չունենայինք ամինքս ալ պիտի հրանդանայինք: Որքան խնդիր ըրինք վակոնի մը մէջ անցնելու կամ ծածքի մը տակ մնալու համար, ամեն տեղէ անյաջող ելանք, հուսկ ուրեմն յոյն եպիսկոպոսներէն ոմանք, լատին եկեղեցականներ, Տ. Պետրոս Եպիփակ, և Տ. Գարեգին Վարդ, միանալով գնացին տեսնելու թունին գերմանացի գօմանտանը՝ որ մերժերէ զանոնք ընդունիլ, որով ունայն վերադառնան:

Կէս ժամ յետոյ Վարդան սարկաւագը Քիասին առնելով անձամբ ես գացի գօմանտանին, որուն այցաքարտը զրկեցի. իսկոյն ընդունեց զիս գերմանացի գօմանտանը, որուն մօտ կը գտնուէր թուրք գօմանտանը, հա-



3883-89

գարապետ մը, որ ըստու թէ ամեն բան գերման գօմանտանէն կախեալ է: Նախապէս քաղաքավարական խօսակցութիւններ փոխանակելէ վերջ սկսայ խնդրել որ մեզ ուղևորացս վակօն մը տրամադրելի ընէ, որպէս զի մեր գոյքերով տեղաւորուինք և հոն անցրնմնք գիշերը՝ մինչեւ որ առաւոտեան նոր թուէն գայ և զմեկ փոխադրէ:

Գերման գօմանտանը հարցնելով հասկցաւ որ ես հայ եմ, ըստու թէ ինքը չատ կը սիրէ հայերը. տեսած է հայոց հոչակաւոր Ս.Յակոր վանքը. այցելած է Վենետիկի Ս.Ղաղար վանքը և հիացած անոր գրադարանին, տպարանին և լուսին վրայ. լած է վիէննայի վանքին մասին, ու ապա ելլելով պաշտօնատեղին ինձ հետ եկաւ թուէնի գծին մօտ և ըստ. «Ահա այս առաջնակարգ վակօնը Ձեր տրամադրութեան տակ կը դնեմ որ վաղը կէս օրին պիտի մեկնի. իսկ միւս բեռան վակօնը պիտի զետեղէք ձեր գոյքերը, որոնց վրայ հսկիչ պիտի դնէք ձեր սպասաւորները: Բեռան վակօնը առառուն պիտի մեկնի, ըստաւ, զոր թէն այս թուրք հարիւրապետին զօրաց յատկացուցած եմ. բայց անոր վաղը ուրիշ մը տրամադրելի կ'ընեմ: Գօմանտանի այս աղնիւ վարմանց և չնորհին համար խորին չնորհակալութիւն յայտնեցի, որուն վրայ նա խնդրեց որ երբ Դամասկոս ժամանենք ընդհանուր համանատար Մեծ ձէմալ Փաշայի պատմենք մեզ ըրած ծառայութիւնները. և ես ալ խոստացայ կատարել այս յանձնարարութիւնը:

Գօմանտանը իսկոյն սպայ մը զրաւ հետո, որ եկաւ մեծ վակօնը բացաւ ուր զետեղուեցանք երեք ազգաց հոգեւորակամներս մեր գոյքերով միասին. զիշերը հոն հանգիստ անցուցինք և յաջորդ առոտուն մեկնեցանք առանց սպասելու կէս օրուան թուէնին, որով պիտի ճամբորդէնք փառաւոր վակօնի մէջ, որ մեզ տրամադրելի էր: Այսպէս չորս օրէն Դամասկոս ժամանեցինք. թէկ հա-

նապարհին հետաքրքրական դէպքեր ու խնդիրներ շատ պատահեցան, սակայն անոնք երկրորդական դէպքեր ու խնդիրներ լմնելով զանց ըրի գրել:

Ս. Երուսաղէմին տարագրուած էին նաև ընդ մեզ Ֆրանչիակեան վանուց աշխարհական թարգմանը և Բեթ-լեհէմի լատին երեւլիներէն քաղաքապետ Մուսա Գաթթան:

4 Օգոստոս 1918  
Դամասկոս

### Գլուխ Զիլինկիրեսնի ՊԱՐԱԳԱՆ

Կուսակալ Թահանին պէջին զիմելով՝ Տրայի միւթէսա ըըֆութեան Պասր-Էլ-Հարիր գիւղէն Դամասկոս բերել տալու հրաման ստացած էի Պ. Գէորգ Զիլինկիրեսնը՝ ընտանիքով հինգ անձ. սակայն ժամանակին չի կրնալով գալ, Մարտին մէջ եկան Դամասկոս երբ Պ. Գէորգ վինուոր ասնուելով Ա.Ֆֆուլէ դրկուած էր:

Զինուոր Գէորգը Ա.Ֆֆուլէին հոս բերել տալու համար չորրորդ զօրաբամնի հրամանատար ձէմալ Փաշային թագրիր մը մասուցի գարարկեան էրքեանը հարպ բէխիս Քէրամէտարին պէջին միջոցաւ. ձէմալ Փաշա թագրիրին տակը գրած էր Մէնզիլի պաշտօնէութեան ուղղելով այսպէս «Կը խնդրեմ որ սէվզըցաթէն բերել տաք զինուոր Գէորգը և վէսիգա մը տալով ձեռքը իմալէթխամնէները աշխատող 128 արհեստաորաց կարգին մէջ զետեղէք որ աշխատի»:

Մէնզիլը նկատելով որ Պ. Գէորգ Ա.Ֆֆուլէի եօթներորդ բանակի շարքին մէջ կը գտնուի դժբախտաբար հոն զրեց եղած հրամանը. բայց չի զրկեցին. կընայ ըլլալ որ այն բանակը չորրորդ բանակէն անկախ ըլլալով չուղեց գործադրել հրամանը:

22 Մարտ 1918  
Դամասկոս

### ՀԻՆՈՒՈՐՑՈՒԽԵՐՈՒԻ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄՆԵՐ

Այս տարուան Մարտի սկիզբը սկսաւ հայ գաղթականաց զինուորագրութեան խնդիրը : Նոչեցելոց թաղման յուղարկաւորութեան և այլ խնդիրներով զբաղող գրագիր Աֆրոն - Գարանիսարցի Պ. Աւետիս Գոսթուեանի, Մեծ Նոր Գիւղի Զենքի, Խարբերդցի Վարդանի, Մէրտէկէօղցի Տ. Յովհաննէսի որդի Լեռնի և առաջնորդարանի սպասաւոր Կիւրինցի Յարութիւնի համար թագրիր մատուցի կուսակալ Թահսին պէյն, որ ազնուօրէն հաճեցաւ հինգին ալ զատ զատ վէսիդա տալ որպէսպի զինուորագրութենէ զերծ լինելով անարգել կարողանան իրենց տաղտկալի պաշտօնը շարունակել:

1918 Մարտ 25

Դամասկոս

### ԴԱՄԱՍԿՈՍԻ ԱՂԲԱՏԱԽՆԱՄԻՆ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄՆԵՐ

Այսօր Աղքատախնամի հինգ անդամները կուսակալ Թահսին պէյի բնակարանը տարի ի Սալէհիյէ և ներկայացուցի Նորին վսեմութեան, որ մեծարանոք ընդունեց Աղքատախնամը և աղքատաց համար հինգ հազար դրոշ նպաստ տալ խոստացաւ իրեն քսակէն :

Հետեւալ օրը կուսակալութեան գուոր գացի և Ն. վսեմութիւնը սոյն տետրակին սկիզբը 5000 դրոշ նշանակեց և ստորագրութիւնը դնելով գումարը յանձնեց ինձ :

1 Մարտ 1918

Դամասկոս

Աղքատախնամին համար ալ հրամանատար Քիւշիւք Ճէմալ Փաշային թաքրիր մատուցի, որ թէե կանխաւ

խոստացած էր զիւրութիւններ տալ ինձ, բայց վերջէն էրքեանը Հարազ բէյիսի Քէրամէտախն պէյ թէզքէրէ մը գրելով ինձ՝ ծանոյց թէ Աղքատախնամի անդամները կանանի հակառակ զերծ չեն կրնար ըլլալ զինուորագրութենէ, այլ կրնան բացառաբար պէտէլ տալ և շարունակել իրենց գործը: Զայս կը գրէր հրամանատարին հրամանաւ:

Աղքատախնամի անդամներն էին և են Տէրէստէցի Կարապետ էֆ. Պալիկէտան, Յոպկէցի Գէորգ էֆ. Գրիգորեան, Կեսարացի Գէորգ Մոստիկէտան, Սարգիս Սաղբեան և Կարապետ Ճամճեան էֆէնտիք, զորս կուսակալին ալ ներկայացուցած էի:

26 Մարտ 1918

Դամասկոս

### ԴԱՄԱՍԿՈՍԻ ԳԱՂԹԱԿԱՆ ՔԱՀԱՆԱԿԵՐԸ

Ա. — Ա. Սարգիս Եկեղեցին պաշտօն կասարող քահանայք են Տ. Յովհաննէս Տ. Վրթանէսեան Մէրտէկէօղցի, Տ. Ներսէս Ղազարոսեան Պարտիզակցի, Տ. Արտէն Եէմէնիմնեան Ստանացի, Տ. Պետրոս Մամրէտան Կեսարացի, Տ. Վահան Կիւլտալեան Այնթապցի և Տ. Խորէն Գույշումճեան Օսմանիէցի:

Բ. — Պաշտօն չի կատարող գաղթական քահանայք են՝ Տ. Ստեփաննոս Գուրտապէլէնցի, Տ. Իգնատիոս Քիւլմէտան Կեսարացի, Տ. Մեսրոպ Սահակեան, Տ. Գրիգոր Տ. Գրիգորեան Թոմարզայի կողմէրէն, Տ. Բէմիամին Վաներեան Էլէրէկցի: Գուրտապէլէնցի Տ. Ստեփաննոս և Թոմարզայի Տ. Գրիգոր Տ. Գրիգորեան քահանայք վախճանեցան և զանոնք ու պատարագաւ և օծումով ու փառաւոր յուղարկաւորութեամբ հողին յանձնեցինք:

14 Օգոստոս 1918

Բոլոր ազգաց հոգեւորականները և եկեղեցւոյ ծառայողք Խաչէն որաշեալ քանակութեամբ եռամսեայ ցուրեն կ'ստանային և ժամանակէ մը ի վեր ընդհատուած էր. ուստի թագրիրով մը կուսակալ Թահսին պէյի զիւմում ըրի և Ա. Եկեղեցին պաշտօն կատարող վեց քահանայից, և իրենց 28 անդամոց հաց առնելու վէսիքա հանել տուի՛ բացառաբար Հայոց միայն լինելու պայմանաւ, որ կուսակալին բարեսրառութեան արդիւնքն էր:

Անկից զատ Գարարկեանը Էրքեանը Հարավիյէ բէլիսի Քէրամէտափին պէյի և այլ պաշտօնէից ալ դիմում ըրած էի, որով վեց քահանայիք և իրենց պարագաները 100 տրամաց օրական մէջմէկ հաց պիտի ստանային Մէնդիլէն, բայց Ա. Եկեղեցին պաշտօն չի կատարող 5—6 քահանայիք լսելով իմ դիմում, խակոյն իրենք ալ դիմած էին նոյն խնդրոյն համար, որուն հետեւանքով գործը վիմեց:

16 Ապրիլ 1918  
Դամասկոս



Մեծ Նոր գիւղի Պ. Յովհաննէս Տ. Կարապետեան (Երեւմին Կարապետ Վրուպ.) իր ընտանիքով Բագգայէն հոս բերուեցաւ Կաթողիկոսին խնդրանոք առ Կուսակալութիւն Սուրբոյ: Սա և իր տիկինը նուֆուսի թուղթ չունէին: Վեհա. Կաթողիկոսը երկիցս ինձ յանձնաբարեց, որուն վրայ նուֆուսի թուղթիւնին հանեցի, հակառակ անոր որ արձանագրութիւն չունէին «Հրմէնի Մուհամեդ Գօմիասիօնը»ին տօմարաց մէջ: Որովհետեւ Նախագահ պէյին դիմած էի, ազատեցի զիրենք 2—3 օմ. Միայի անհրաժեշտ ծախքէն:

3 Յունիս 1918  
Դամասկոս

  
ԿԵԼԻԿԻՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ԳԵՄ ԳԱՏ ՄԸ

Թուականէս 6—7 ամիս առաջ Վեհ. Կաթողիկոսը Կուսակալ Թահսին պէյի միջոցաւ հին վանատունը պարպել տուաւ իրն բնակութեանը համար. վարձակալ Ապո. Զէյթ Նաղիք պէյ Տ. Սրիատակէս Վ.էն 10 գգ. ուկի և 10 պանքնօթ առնելիք ունի՛ ըսելով, ասկից երկու ամիս առաջ դատ բացած էր Վեհ. Կաթողիկոսին դէմ՝ Պիրմանի Սուլհ Մահքէմէսին առջեւ. Նորին վեհափառութեան պաշտօնական փոխանորդը եղայ փոխանորդագրով մը, և դատը ամիսուկէս շարունակաբար վարեցի, հուսկ ուրեմն դատարանը որոշում տուաւ որ Վեհ. Կաթողիկոսը երդում ընէ թէ հանգ. Սրիատակէս վրդ.ի պարագ ունենալէն և Ապո. Զէյթի կատարած նորագութիւններէն լուր չունի: Եւ որովհետեւ Վեհ. Կաթողիկոսը այդ երդման որոշումը անտեղի դատաւ ու չընդունեց, և դատարանն ալ ըստ կանոնի վճանեց որ 20 ուկի հատուցաննենք՝ քանի որ չենք երդուուր: Մենք ալ վճիռը չընդունելով Պոլիս թէմիզը ըրբնք:

Այս խնդրոյն մէջ բաւական աշխատեցայ երթալ գալով և շատ ալ յոդնեցայ: Ազա թէմիզէն դատը շահցանք:

8 Յունիս 1918  
Դամասկոս

ԳԻՄՈՒՄ ՄԸ Տ. ՎԱՀԱՆ ՔԱՀԱՆԱՅԻ ՀԱՄԱՐ

Այնթապցի Տ. Վահան քահանայ Կիւլտակեանի համար կուսակալ Թահսին պէյի թագրիր մատուցի. որ անոր վէսիգա մը չնորհուի, որպէսզի ժամանակի մը համար Տրայի կողմերը իւր գործերը անօրինելու համար երթայ ու դառնայ: Թահսին պէյ թագրիրին վրայ հրամայած էր

«Վերիլսին». սակայն վոլխս միւտիրին և այլք դժուարութիւններ յարուցած էին, որուն վրայ կուսակալը թաղրիրին տակը գրած էր «Ովերմէլի էֆէնտիմ», որով վեսիդան տրուեցաւ քահանային, որ լակոյն սեկնեցաւ:

12 Յունիս 1918  
Դամասկոս

Այս տարի Ս. Զատկին կուսակալ Թահանին պէջին չէօրէկ և հաւկիթ նուէր զրկեցի: Երբ չնորհաւորութեան եկաւ Առաջնորդարան, Կաթողիկոսին, Օրմաննեան Ա. ին և սինողականաց ներկայութեան ինձ ուղղելով խօսքը ըստ: « Զիլինկիրեան էֆէնտի կէօնտէրախինիդ չէօրէկ վէ եռումուրթալար իշուն թէշէքքիւր իտէրիմ եռումուրթալարտան սէչտիմ վէ գօմանտան լիման բաշանըն քէրիմէնին էնտիէ կէօնտէրախիմ. Բասդայիա եռումուրթալը օլտուղու իշուն բէք չօգ մագպուլա կէչմիշ:

10 Մայիս  
Առաջնորդարան



### ԴԻՄՈՒՄ ՄԸ Պ. ՅՈՎՆԱՆ ՔՈՒՄՔՈՒՅԵԱՆԻ ՀԱՄԱՐ

Սըհմէյէ օնպւշը Պ. Յովհանն Քուսքուսեանի գրաւոր խնդրանաց վրայ, այսօր մէնզիլ միւֆէթթիշի Միրալայ Պէհածէթ պէջին գնալով, զինքը Ռայագէն բերել տալու խընդիր ըրի: Պէհմէթ պէջ անոր ատրէսը ուղեց, զոր զրեւով մատուցի: Կոչեց սէր թապիալ պէջը և ատրէսը յանձնելով անոր խնդրեց որ եթէ կարելի է հոս բերուի օնպաշին և զինուորական ծառայութիւն մը յանձնուի անոր:

Սէր թապիալ պէջը խոստացաւ հոս բերել տալու համար կարելին իգործ դնել, որուն դուրսը ես ալ հանդիպեցայ և միւնոյն խնդրը ըրի, որուն վրայ բժշկապետը իր խոստումը կրկնեց:

24 Յուլիս 1918  
Դամասկոս

### ՀԱՅ ՕՐԻՈՐԴԻ ՄԸ Ա.ԶԱ.ՏԱ.ԳՐՈՒՄԸ

Երկու շաբաթ առաջ թրքական ֆէրաճէյով Եղեսիացի տասն և հինգ տարեկան Պարգևեռնի անունով օրիսրդ մը ներկայացաւ Առաջնորդարան, որ ըստ իւր պատմութեան թուրք հարիւրական մը 2-3 տարի առաջ Եղեսիային հետը բերած էր զինքը, և իրը սպասուհի կը ծառայէ եղեր անոր տանը մէջ, ուր կը գտնուէին հարիւրապետին եղայրը, անոնց ընտանիքը և մայրենին: Արդ եկած լինելով կը խնդրէր որ զինքը աղատեմ:

Սոյն օրիսրդը Աթ-Բաղար թաղը բնակող Եղեսիացի ընտանիքի մը խնամոց յանձնեցի Միրզօ անունով. սա երեք օր վերջը ներկայացաւ ինձ, և յայտնեց որ Աթ-Բաղարի գօմիսէր Հիլմի պէջը զինքը և աղջիկը տարատ և քննեց ըսելով թէ օրիսրդը ժամանակաւ խորամ եղածէ և թէ հարիւրապետին 9 լիրանոց ապարանջանը հետը տարած է, և յն ելլն:

Իրաց այս վիճակին մէջ պաշտօնագիր մը զրկեցի մէրքէզ մէմուրը խակապէս ազնիւ իզզէթ պէջին, որ քըննելով ազնուաբար ըսած էր թէ 12-13 տարեկան հայ աղջիկ մը խորամ չի կրնար ըլլալ: Իզզէթ պէջ անցեալ տարի Ս. Երուսաղէմի սէր գօմիսէրն էր:

Սյապէս թէ այնպէս Տ. Յովհաննէս քահանային հետ պահակով զարգեռնին զրկեցի քանիցս պաշտօնատունները ի քննութիւն, ըստ իրենց պահանջման: Հեռագիրներ տուին Եղեսիա և Հալէպ, թրքանալու խնդրան համար. հուսկ ուրեմն իզզէթ պէջի վեհանձն ընթացքով Պարգևեռնին մնաց Առաջնորդարանիս տրամադրութեան տակ: Գօմիսէր Հիլմի պէջ այդ խնդրոյն առթիւ երկիցս առաջնորդարան եկաւ զնաց:

25 Յուլիս 1918

Դամասկոս

«Վերիլսին». սակայն փոլիս միւտիրին և այլք դժուարութիւններ յարուցած էին, որուն վրայ կուսակալը թագրիրին տակը գրած էր «Ուշրմէլի էֆէնտիմ», որով վեսիդան տրուեցաւ քահանային, որ խակոյն մեկնեցաւ:

12 Յունիս 1918  
Դամասկոս

Այս տարի Ս. Զատկին կուսակալ Թահանին պէջին չէօրէկ և հաւկիթ նուէր զրկեցի: Երբ չնորհաւորութեան եկաւ Առաջնորդարան, Կաթողիկոսին, Օրմաննեան Ա. Ին և սինողականաց ներկայութեան ինձ ուղղելով խօսքը ըստ: « Զիլինկիրեան էֆէնտի կէօնտէրտիլինիզ չէօրէկ վէ եռումուրթալար իչուն թէշէքքիւր իտէրիմ եռումուրթալարտան սէչտիմ վէ գօմանտան լիման բաշանըն քէրիմէսինէ հէտիէ կէօնտէրտիմ. Բասդայիա եռումուրթալը օլտուզու իչուն բէք չօգ մագպուլա կէչմիչ:

10 Մայիս  
Առաջնորդարան



ԴԻՄՈՒՄ ՄԸ Պ. ՅՈՎՆԱՆ ՔՈՒՍՔՈՒՍԵԱՆԻ ՀԱՄԱՐ

Սըհմէյէ օնպէ շըսը Պ. Յովհանն Քուսքուսեանի գրաւոր խնդրանաց վրայ, այսօր մէնզիլ միւֆէթթիշի Միրալայ Պէհաճէթ պէյին գնալով, զինքը Շայագէն բերել տալու խընդիր: Պէհաճէթ պէյ անոր ատրէսը ուղեց, զոր գրելով մատուցի: Լոչեց սէր թապիպ պէյը և ատրէսը յանձնելով անոր խնդրեց որ եթէ կարելի է հսա բերտի օնպաշին և զինուորական ծառայութիւն մը յանձնուի անոր:

Սէր թապիպ պէյը խոստացաւ հսա բերել տալու համար կարելին իգործ գնել, որուն գուրսը ես ալ համադիպեցայ և միւնոյն խնդիրը ըրի, որուն վրայ բժշկապետը իր խոստումը կրկնեց:

24 Յուլիս 1918  
Դամասկոս:

ՀԱՅ ՕՐԻՈՐԴԻ ՄԸ Ա.ԶՈ.ՏԱԳՐՈՒՄԸ

Երկու շաբաթ առաջ թրքական ֆէրաճէյով Եղեսիացի տասն և հինգ տարեկան Պարզեռուհի անունով օրիսրդ մը ներկայացաւ Առաջնորդարան, որ ըստ իւր պատմութեան թուրք հարիւրակիտ մը 2-3 տարի առաջ Եղեսիայէն հետը բերած էր զինքը, և իրը սպասուհի կը ծառայէ եղեր անոր տանը մէջ, ուր կը գտնուէին հարիւրակիտին եղյացը, անոնց ընտանիքը և մայրերնին: Արդ եկած լինելով կը խնդրէր որ զինքը աղատեմ:

Սոյն օրիսրդը Աթ-Բաղար թաղը բնակող Եղեսիացի: ընտանիքի մը խնամուց յանձնեցի Միրզօ անունով. սա երեք օր վերջը ներկայացաւ ինձ, և յայտնեց որ Աթ-Բաղարի գօմիսէր Հիլմի պէյը զինքը և աղջիկը տարատե քննեց ըսելով թէ օրիորդը ժամանակաւ խորամ եղածէ և թէ հարիւրակիտին ջ լիրանոց ապարանչանը հետը տարած է, և լին ելլն:

Իրաց այս վիճակին մէջ պաշտօնագիր մը զրկեցի մէրքէզ մէմուրը խակապէս ազնիւ իզզէթ պէյին, որ քըննելով ազնուաբար ըսած էր թէ 12-13 տարեկան հայ աղջիկ մը խօսամ չի կրնար ըլլալ: Իզզէթ պէյ անցեալ տարի Ս. Երուսաղէմի սէր գօմիսէրն էր:

Սյապէս թէ այնպէս Տ. Յովհաննէս քահանային հետ պահակով զՊարզեռուհին ղրկեցի քանիցս պաշտօնատունները ի քննութիւն, ըստ իրենց պահանջման: Հեռագիրներ տուին Եղեսիա և Հալէպ, թրքանալու խնդրոյն համար. հուսկ ուրեմն իզզէթ պէյի վեհանձն ընթացքով Պարզեռուհին մնաց Առաջնորդարանիս տրամադրութեան տակ:

Գօմիսէր Հիլմի պէյ այդ խնդրոյն առթիւ երկիցս առաջնորդարան եկաւ զնաց:

25 Յուլիս 1918 .

Դամասկոս

ԹԱՆԿԱԳԻՆ ՆՈՒԷՐ ՄԸ ՃԵՄՄԱԼ ՓԱՇԱՅԻՆ

1917 Դեկտեմբերին մէջ հրամանատար Մեծ Ճեմալ Փաշան Դամասկոսի Առաջնորդարանը Վեհ. Կաթողիկոսին և Սինոգականաց այցելութիւն տուաւ. 'ի մէջ այլ խօսակցութեանց՝ յայտնեց որ Վեհ. Կաթողիկոսը ուսկեայ և մինէլի գեղեցիկ տուփ մը իրեն նուէր ըրած է իր մէկ այցելութեան միջոցին. (այս նուէրը մեզմէ գաղտնի ըրած էր Երուսաղէմէն հետը բերելով). Օրմանեան Սրբազնն ալ ներկայ էր: Փաշան ուզեց հասկնալ թէ՝ այդ անթիգա տուփը Բնշպէս Սուլթան Մահմատէն վանք եկած ինկած:

Դիտցողներս պատմեցինք թէ՝ միշեալ տուփը Սուլթան Մահմատի ձեռքի գործածածը լինելով, նուէր կուտայ իր մէկ սիրելի փաշային, Ռիզա անունով. նա ալ կը նուիրէ Ստեփան փաշա Արալանեանին և այս ալ կը բերէ յերսուազէմ 1879-ին ու կը նուիրէ լուսահոգի եսայի Պատրիարքին:

28 Յուլիս 1919  
Դամասկոս



ՏԵՍՈՒԻՉ ԱՐԻՍՏԱԿԵՍ ՎԱՐԴԱՊԵՏԻ ՄԱՀԻ

1917 Դեկտ. 31-ի իրիկունը հոգին աւանդեց Տ. Արիստակէս վարդ. Խաչատուրեան, որ տեսան էր Դամասկոսի: Ամսոյն 18-ին հիւանդանալով Առաջնորդական կնիքը ինձ յանձն ած էր և նոյն օրէն սկսեալ անոր պաշտօնը կը շարունակէի արդէն:

Յաջորդ օրը, որ նոր տարի էր, փառաւոր յուղարկաւորութեամբ թաղեցինք: Վախճանումէն վերջ, սենեկի դրամարկղը կնքեցինք, ես, Օրմանեան Ս. Տ. Պետրոս Եսու. և Տ. Գրիգորիս վրդ., կանխաւ ունեցածներուն ցուցակը պատրաստելէ զինի:



Վեհ. Կաթողիկոսը Պէյրութէն վերադարձին առանց սպասելու որ կնքատէրերը դան, աէրը ևս եմ, ըստ ու կնիքները քակելով դրամարկղին մէջ գտնուած մօտ 200 լիրայ գլ. ի գումարը, որ մեծաւ մասամբ անդիմական և օմաննեան լիրաներէ կը բաղկանար, նաև երկու հատ ուկի հին դրամներ, արծաթեղէններ, տուփեր, պատառաքաղ և դգալներ արծաթեայ և ոյլ ինչ որ կար, առաւ գնաց:

Իսկ սենեկի բոլոր արժէքաւոր գոյգերը, գորգ ևն. ևն. յաջորդ օրը Մովսէս վարդուպետ եկաւ և Վեհ. Կաթողիկոսին տարաւ:

Վանքի առօրեայ ծախքերուն համար կանխաւ յանձնաժողովոյ ձեռամբ ստացած էի տասն լր. օմաննեան, զոր հանգուցելոյն յուղարկաւորութեան և պարտքերուն համար գործածեցի. բայց այդ գումարը անբաւական եկաւ, որով ստիպուեցայ անձնականէս ծախսել: Իսկ յետոյ հետզհետէ Կաթողիկոսէն ստացայ մօտաւորապէս 7-8 օմմ. ուկի:

Ա. Աթոռոյ կալուածոց կէսը գաղթական աղքատ աղգայնոց յառկացուած է, մէկ առւնն ալ Ա. Կաթողիկոսը կը նստի: Անցեալ տարուան Մուհարրէմի կալուածահաշուէն տակաւին կը մնայ Ա. Կաթողիկոսին մօտ 50-60 լիր. օմմ: Սոյն գումարը՝ հաշիւ ներկայացնելով բազմիցս պահանջեցի Կաթողիկոսէն, սակայն երբէք չուզեց տալ. մինչ վանքը եկամուտէ զուրկ է գրեթէ և ես չարաչար կը նեղուիմ վանքի սովորական ծախքերուն համար, ու անձնականէս կը ծախսեմ ժամանակէ մը ի վեր:

19 Սեպտեմբեր 1918  
Դամասկոս

ՏԱՐԱԳԻՐ ԵԿԵՂԵՑԱԿԱՆՆԵՐՈՒԻ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄ

Այսօր Սալէհիէյի մեծ Գարարկեահը գացի և ներկայացաւ ընդհ. քննիչ Ավսի Փաշային և յանուն Կաթողիկոսին խնդրեցի որ Մէսզիլէն 9-10 անունով մեղ տըրուած «Էրզագ»ի պակասները, որոնք են՝ միս, աղ, փայտ, մոմ, ձիթախող են. աւելցուին տրուածներուն վրայ. իսկ կրօնական ժողովոյ անդամներուն ծառայութիւն մատուցանող հինգ սպասաւորներն ալ աւելցուին ցանկին մէջ. ու փոխանակ 10ի 15 անձանց «Էրզագ» տրուի որ կարօս չի մնանք օտարութեան մէջ: Փաշան իսկոյն թիկնապահը կոչեց և զիս անոր հետ զրկեց ներքնայարկը լէվազմաթ բէիսի Խպրահիմ պէյին որ ձէտվէները նայի և խնդիրներս կատարէ: Խպրահիմ պէյ յայտնեց որ վեհ. Կաթողիկոսը այդ ժողով թագրիր մը գրէ Ավսի Փաշային, որ ըստ այնմ խնդիրը տեղեկագրէ ի՞նազարէթ երլարըմ գօմանտան փաշային և անիէ գալիք պատասխանին համեմատ անօրինէ զարժանը. որովհետեւ, ըստ, ասկէ առաջ իրենք «Էրզագ» կուտային ժողովականաց, օրատին ի հաշիւ, իսկ հիմայ իրենք «Էրզագ» կուտան և անպայման դրամը կստանան երլարըմ օրտուսիէն:

Հստ այսմ բանի՝ գալով Կաթողիկոսին պատմեցի խնդիրը:

26 Յուլիս 1918

Առաջնորդարան Հայոց Դամասկոսի

Այսօր վերստին դացի Գարարկեահը. ընդհանուր քննիչ Ավսի Փաշան բանակ գացած էր. լէվազմաթ բէիսի Խպրահիմ պէյ չէր եկած, ուստի ներկայացայ երքեանը հարպիյէ բէիսի վշտիլի նուզէթ պէյին, որ Ավսի Փաշային գործերն ալ կը լէ փոխանորդաբար: Երիտասարդ սպայ մըն է և ընտիւ շանձ մը թուցաւ ինձ:

Ծանօթ խնդիրը պատմեցի իրեն, որ ամիս մ'առաջ տեղի ունեցած էր և ապա կաթողիկոսին թագրիրը որ ես օրինակած էի, մ'ատուցի իրեն, զոր կարդալէ զինի՝ թագրիրին տակը արձանագրեց, և ինձ ալ յայտնեց թէ՝ յաջորդ օր Խպրահիմ պէյի հետ խնդիրը կարգադրելով խոկոյն պիտի գրէ Երլարըմ օրտուսիի գօմանտանին: Ատկէ քաջալերուելով յայտնեցի թէ՝ Մէսզիլէն չորս հինգ անգամ է, որ շաքարի տեղ փէքմէզ կուտան ամսական, ուստի, ըսի, եթէ կարելի է քանի մը անգամ շաքար տրուի:

Զայս ալ նշանակեց թագրիրին տակը և խոստացաւ Խպրահիմ պէյի կողմանէ զրել տալ ի մէնզիլ և յետոյ յայտնեց թէ մէկ շաբաթէն կրնամ իրեն և Խպրահիմ պէյին այցելել և երկու խնդրոց համար պատասխ մն ստանալ: Ասոր վրայ շնորհակալութիւն յայտնելով հրաժեշտ առի և մեկնեցայ:

30 Օգոստոս 1918  
Դամասկոս

Այսօր, Սեպտ. 8, գնացի Գարարկեահը. Նուզէթ պէյ և Խպրահիմ պէյ եկած չէին. ուստի սպասելով ուսնայն վերադարձայ:

Սեպտեմբեր 14-ին վերատին դացի, և զանոնք չի գտայ՝ հակառակ երկար սպասմանս:

## ԹՈՒՐՖԻՇՅ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ-ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆ ՀՌԴԱԿՈՒՄԸ

Երկու տարի առաջ (1916 Օգոստոս) այս ամսոյն մէջ էր, որ կայսերական իրատէով Սոյ Տ. Տ. Սահակ Կաթողիկոս, որ պատերազմին հետևանոք երուսաղէմ դրկուած էր, երուսաղէմի Պատրիարք և Թարքիոյ Հայոց Կաթողիկոս հոչակուեցաւ:

Նորին Ա. Օծութիւնը՝ Սրբարութեան Գործոց Նախարարէն իր ընտրութիւնը ծանուցանող հեռագիրը պաշտօնագրով մը ինձ դրկեց իրք Միար. Ընդհ. Ժողովոյ Աւենապետի, և ես ալ հեռագիրն ու պաշտօնագրիր ներկայացուցի Ազգ. Պատրիարքարանի կիսազօր Պատուիրակ Օրմանեան Տ. Մաղաքիա Սրբազնին և ինդիրը ծանուցանելով իսկոյն Միար. Ընդհ. Ժողովը գումարեցի և հեռագիրը կարդացի: Ընդհ. Ժողովը Կայս. իրատէն և եղած ընտրութիւնն ու հաստատութիւնը ընդունեց, որոյ վրայ դիւնական արձանագրութիւնը պատրաստելով իրբե ատենապետ՝ ստորագրեցի և հաստատեցի:

Յաջորդ շաբաթ օրը, Պատր. Աթոռ բարձրանաւ արարողութիւնը կատարուեցաւ ի Ա. Յակոբ. յետոյ հանդէսով Պատրիարքարան ելանք ուր ի դիմաց Միարանութեան պատշաճ բանախօսութիւն մը ըրի խուռն բազմութեան ներկայութեան: Յաջորդ առառնէ, որ կիրակի էր, հանդիսաւոր Ա. Պատարագ մատուցի ի Ա. Յակոբ, և առաջին անգամ յիշատակեցի նորընտիր Կաթողիկոս-Պատրիարքը:

Առկէ երեք չորս տարի առաջ ալ, Քրիստոսի Ա. գերեզմանին վրայ հանդիսաւոր Ա. Պատարագ մատուցանելով՝ Հայոց նորընտիր ընդհանրական Կաթողիկոս Գէորգ. ը բդ-ը, առաջին անգամ ըլլալով, յիշատակած էի:

4 Օգոստոս 1918  
Դամասկոս




ԿՐԵԲԻՌՈՅ ՆՈՐԵՆՑԻՐ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ  
ՄԵԿՆՈՒՄԸ Ա. ԵՐՈՒՍԱՂԵՄԸ

1902-3 ին Տ. Տ. Սահակ Սրբազնն Ասոյ Կաթողիկոս ընտրուեցաւ, անոր եկած չորհաւորական գրերն ու հեռաղբերը ինձի կը զրկուէին 'ի ժառ. Վարժարան, որուն տեսուն էի. բոլոր չնորհաւորականները հետզետէ թարգմանելով և ամփոփելով «Թիւզանդիմն» լրագրին կը զրկէի 'ի հրատարակութիւն. որուն համար փաստի կարեւոր ծախք մըն ալ ըրի:

ՅԻՒՆԵԼՈՒ ՄՈՏԵՐԸ ՄԵՂԵԿ ՆՈՐԸՆԱՓԻՐ ԿԱԹՈՂԻԿՈՍԱՐ իր պաշտօնավարութեան տեղեկագիրը կարդալ յատեան Միար. Ընդհ. Ժողովոյ: Այդ մէջոցին Միարանութիւնը երկու կուսակցութեանց բաժնուած էր՝ հաշուեպահանջ և հաշուեխոյս անուանց աակ, լսած էր Տ. Տ. Սահակ Կաթողիկոս որ քսան և հինգ հաշուեպահանջները ուխտած են Ընդհ. Ժողովոյ մէջ իրեն համար պարասանաց քուէ տալ. ուստի անուղղակի մէջոցներով ինձ զիմնեց որ գրաւոր րան մը պատրաստեմ և որպէս ատենապետ կարդամ Ընդհ. Ժողովոյ մէջ: Գիրք պատրաստեցի որուն միաքն էր թէ Ա. Աթոռոր իրմէն ազգին կը նուիրէ Կաթողիկոս մը որ պիտի երթայ բաղմիլ Ա. Ներսէն Շնորհալիք Աթոռը, և ին. Տ. Տ. Սահակ Կաթողիկոս շատ հաւնեցաւ զրուածքը:

Ընդհ. Ժողով չի գումարուած, հաշուեպահանջները ժամմէն աւելի աշխատելով հազիւ կարդացաց հաճողել որ իրենց մատագրութենէն ետ կենան: Ժողովը գումարուեցաւ, Կաթողիկոսը իրեն տեղեկագիրը կարգաց, ես ալ պատրաստած զիրս կարդացի և ապա Ընդհ. Ժողովոյ չորհաւորականութեան քուէն խնդրեցի: Ժողովը յստնկայս Նախագահ Տ. Յարութիւն Ա. Պատրիարքին հետ ձեռամբարձ չորհաւորականութիւն այսուհետու պարագաներու վրայ Տ. Տ. Սահակ



Կաթողիկոս վոխագարձ չնորհակալութիւն յայտնելով՝  
մեկնեցաւ ժողովարանէն, և ժողովը սկսաւ իրեն օրա-  
կարգի խնդիրներով զրադիլ:

Սոյն պաշտօնական դրծողութիւնները և գրաւոր  
ձառն օրինակելով զրկեցի «Բիւզանդիան» որ իսկոյն  
հրատարակեց ամբողջութեամբ:

Տ. Տ. Սահակ Կաթողիկոս խնդմէ որ գրաւոր  
ձառն ատենադրութեան մէջ անցնի, բան մը որ արդէն  
պիտի լինէր:

Նաև խնդրեց ինձմէ որ նոյն ճառիս մէկօրինակը իրեն  
Ատենապետ ստորագրելով իրեն յանձնեմ. զայն ալ կա-  
տարեցի, զոր տարիներ յետոյ «Մանղումէի էֆքեար»ի  
մէջ հրատարակուած տեսայ վերստին:

4 Օգոստոս 1918  
Դամասկոս

Սոյն օրերուն մէջ և անկէ առաջ Ս. Կաթողիկոսը  
ստէպ ինձի սեղանակից կ'ըլլար 'ի Զամ-թաղ: Վերջին  
սեղանին վրայ ըստա.«կ'ուխտեմ, որ եթէ Սիս գաք, առա-  
ջին անգամ Ձեր ճակատը պիտի օծեմ իրը Եպիսկոպոս»:

Սիս երթալէն քիչ վերջը, Ս. Կաթողիկոսը ինքնագիր  
նամակաւ մը փափաք յայտնեց, որ Ատանայի կամ Հալէ-  
պի առաջնորդ ընտրել տայ զիս, բայց Ս. Աթոռը չու-  
վեց զրկել:

4 Օգոստոս 1918

ՊԱՏՐ. ՓՈԽԱՆՈՐԴՈՒԹԵԱՆ ՊԱՇՏՈՆՍ ՊՈԼՍՈՅ ՄԷՋ  
ՏԻՄՈԹԵՈՍ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՊԱՐԱԳԱՆ

Ութը տարի առաջ 'ի Պոլիս երուսաղէմի Պատրի-  
աքական Փոխանորդի պաշտօնը կը վարէի, և ատկէ  
մէկ երկու տարի առաջ երուսաղէմատան ետեները և

Ենի-Գաբուի մօտերը տան մը մէջ կը բնակէր Տ. Տի-  
մոթէս Ս. Եպիսկոպոս Սափրիշեան՝ ծերացած և յասա-  
ջացած տարիքի մէջ, զրեթէ աղքատորէն և զրգեակ  
զգեստներով կ'երեէր և կ'ասրէր: Նորին Սրբազնութիւնը  
ատենավ Երուսաղէմի միաբանը լինելով՝ Եթովպիտ (Հա-  
պէշխատան) ձամրուգած էր Տ. Սահակ Եպիսկոպո-  
ցին հետ, և «Երկամեայ պանդիստութիւն՝ ի Հապէշխա-  
ղան» անուն գրքին հեղինակը եղած: Սրբազնը խեղճ  
վիճակու մերթ Երուսաղէմատուն կուգար, և ես յանուն  
Ս. Աթոռոյ պարբերաբար զրամական նպաստներ կուտայի,  
բայց Պատրիարքարանը չէր ուզեր օգնել բնաւ:

Օր մը նորին Սրբազնութիւնը ինձի բերաւ յանձնեց  
իրեն Եպիսկոպոսական ասային արծաթեայ գլուխը և Ե-  
րուսաղէմի Ս. Աթոռոյն պատկանող մատակարարական  
հաշուեակետրներ, զորս իրեն խնդրանոք՝ ի Ս. Աթոռ զրո-  
կեցի, կանխաւ յանձնելով իրեն 2 դաշ. ոսկոյ նուէր  
մը՝ ի միսիթարութիւն:

Եւս ժամանակաց վախճանեցաւ Տ. Տիմոթէսը Ե-  
պիսկոպութիւնը մէջ, եթէ ո՛չ անօթի:

Սուր օրինակները շատ եղած են, ասկէ կրնանոք հե-  
տեւցնել որ՝ հասարակաց այն խօսքը թէ՝ «Եկեղեցակա-  
նը կարօտ և անօթի չի մեռնիր», անիմաստ խօսք մընէ  
բազմիցս:

Այս առթիւ հարկ կը համարեմ յիշատակել թէ Տ. Տ.  
Յարութիւն Ս. Պատրիարք Վեհապետեան մերթ ընդ մերթ  
Երուսաղէմէն ինձի առանձինն կը զրէր մի քանի ծանօթ  
և անկեալ ընտանիքներու նպաստներ տալ իւր հաշւոյն,  
որոնց պարբերաբար կուտայի 5 կամ 10 լիրա միանգա-  
մայն. որպիսիք են հրապարակագիր և պատմագիր Մար-  
կոս էֆ. Աղաբէկեան, Կարնոյ երեսփոխան Մկրտիչ էֆ.  
Խաչիկեան, և լու, և լու, որոնց մականունները մոռցած են:

42 Օգոստոս 1918  
Դամասկոս

« ԲԻՒՂԱՆԴԻՈՆ » ԹԵՐԹԻՆ ՓԱԿՈՒՄԸ

Օսմանեան Սահմանադրութեան հաստատութեան 2-3 տարի առաջ էր, այն է՝ 1906 թուականին, որ «Բիւղանդիոն» լրագիրը խափանուեցաւ և գրեթէ խսպառ պիտի չնշուէր արտօնութիւնը տպագրական տեսչութեան կողմանէ: Պատճանն էր Խոնտոնի մէջ բնմագրաւած «գրախառ»ի ներկայացման նկարագրութեան թարդմանութիւնը, ըստ որում զրախառը կը ներկայացնէր Հայաստանը, զոր թշնամիք «Բիւղանդիոնի» ընդարձակ տեղեկագրով մը ներկայացուցած էին ներքին Գործոց Նախարար Մէմատուհ փաշային: Այս ցաւալի գէպքին վրայ Բիւղանդ Քէւեան էֆէնտին և իւր որդիք կը դիմեն օրուան պատրիարք Օրբանեան Ա. ին և Նորատոնկեան Գաբրիէլ էֆ. ին և անոնց օգնութիւնն ու միջնորդութիւնը կը խնդրեն, անոնք կը խոստանան «Բիւղանդիոն»ի վերաբացման արտօնութիւնը ձեռք բերել վերսին:

Մինչ այս մինչ այն, քանի և հինգ օր կ'անցնի հւարդիսնք մը չեն տիմնար, հակառակ անոնց խոստումներուն: Ուստի որդին Պ. Պարոյր՝ Տ. Մատթէոս Վ. Գայըգձեանի և Աբրահամ էֆ. Այլազեանի հետ ինձ եկաւ լալով և խնդիրը որ ես միջնորդեմ Շէյխ-իւլ-իսլամ Մուհամմէտ ձէմալէտին էֆ. ի. միջնոցաւ, Նախարարաց Խորդոյն մօտ պատմելով որ Պարոյրի մօրագոյրը իրենց պատմած է թէ նա Շէյխ-իւլ-իսլամ էֆ. ի. տունը մօտիսթրա ըլլալով հարէմէն լսած է թէ նորին Բարձրութիւնը շատ համակրանք ունի հրաւագէմի Փոխանորդին հանդէպ, նկատելով զայն համեստ և պարկիչտ պաշտօնեայ մօ: Ահա ասոր համար իմ օգնութիւնս և պաշտպանութիւնս կը խնդրէ լրագրին վերաբացման համար:

Սոյն խնդրանաց վրայ, նոյն օրը Շէյխ-իւլ-իսլամին գացի և խնդիրը պարզեցի, որ 3-4 օր շարունակ

աշխատեցաւ. և իմ միջոցաւս խնդրոյն վիճակին վրայով «Բիւղանդիոնին» տեղեկագիր կամ ծանուցագիր մը ուղեց և զայն յանձնեց Ներքին Գործոց Նախարար Մէմատուհ փաշային և վերջապէս ինձի տուած խոստման համաձայն «Բիւղանդիոն»ի վերաբացման հրամանը հանեց չորրորդ օրը և թերթը հրատարակուեցաւ իսկոյն:

Տարիներ անցնելէ վերջ «Բիւղանդիոն» հրատարակեց թէ Օրբանեան Ս. ի. աշխատութեան չնորհիւ վերաբացուած էր իրեն թերթը, ուրացում մը իմ չարաչար աշխատութեանս :

Իմ գիմումս խկոյն նամակաւ մը ծանուցի և աւետեցի Բիւղանդ Քէւեան էֆ. ի. Պարոյր որդւոյն թէ Շէյխ-իւլ-իսլամ էֆէնտին խոստացած է թերթը անպատճառ հրատարակել տալ:

Նոյն խկ իրենց խնդրանաց վրայ Տ. Տ. Յարութիւն Պատրիարք հօր ալ զրեցի, որպէս զի Սուլթանին գթութիւնը հայցէ զրաւորապէս:

15. Օգոստոս 1918

Դամասկոս

ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՍ ԴԱՄԱՍԿՈՍԻ ՄԷՋ

1917 Դեկտ. 18-էն խվեր Դամասկոսի Առաջնորդութիւնը ստանձնել հարկ եղաւ ինձ, այն օրէն սկսեալ վանքին և կալուածական հոգերէն զատ՝ հայ գաղթականաց, — որոնց թիւը 20-25 հազարի կը համնէր, — ամեն կերպ զիմումներուն ստիպուած էի զոհացում տալ ըստ կարի թէ կառավարութեան մօտ և թէ զինուորական իշխանութեան: Յարատե դրամական հէվալէներու քննութեան և վաւերացման դործը, ըլլումանտէ նամակաց և հեռագիրներու իրենց տէրերուն յանձնումի դործը վրաս ծանրացած էր երբեմն գլուխ քերելու ժամանակ խկ

Հունէի : Աղքատաց ամենօրւայ ողորմութիւնն ըաշխելու գյուղաբն գործը ինձ կը պատկանէր, իսկ կիրակէ օդ Աղքատախնամին հեռոք կ'ըլլար. որ իմ ներկայութեանը էր, շատ կիրակիներ ասիստած էինք Ս. Պատարագի միջոցին գուրաը պնակ դնել Աղքատախնամին հետ և հաւատացելոց ողորմութիւնը հաւաքել յանուուն աղքատաց և կարօտելոց, որոնց թիւը քանիմը հազարներու կը հասնէր :

Իսկ երբ Մարտի սկիզբը հայերէն ոկտամին զինուոր զրել, անկէ մինչեւ ցայսօր ստիպուած էի զինուորական ընտանեաց վէստգայով հաց արուելու համար շահատէթնամէներ առաջ յետ քննութեան, և տակաւին ասոր նման շատ տեսակ վկայականներ առը վրաս ծանրացած էր, որինակ՝ օրէ օր շաացալ հիւանդները զանազան հիւանդանցներ դնել առաջ վկայոգրով մը, օրական երբեմն մինչեւ քամն թիւը հասած նոջեցեալները թաղել տալ պարտաւոր էի, որոնք մեծաւ մասամբ նօթի կը մեռնէին :

Ս. Եկեղեցւոյ գաւիթը և այլուր ժողովուած ըստար թուով անօթի գաղթականներու ստիպուած էի հաց ապուր և ողորմութիւն բաշխել երբեմն Աղքատախնամին հետ և երբեմն ալ մինակու: Այս և առնոց նման գործերը ստանձնած էի առանց թոշակի և վարձքի. հեղալէներէն եկած քանի մը հարիւր զրուշ եկամուաը պրազբին կոտայի, իսկ անկէ ամսական 50 զրուշ ալ Աղքատախնամին. ինձ հազիւ կը մնար մերթ ամիսը 5 կամ մինչեւ 7 մէծիափ զումար մը :

Խղճի պարտականութիւնն լուսին կատարեցի, և երբեմն քան զչափն կարողութեանս, զոհ եմ որ Աստուած կարողութիւն տուաւ ինձ աշխատելու: Ոչ ոքէ գնահատութիւն չեմ սպասեր :



Մերձ երկու ամիս առաջ Թահակն պէլին տեղ Ռիֆաթ պէջ Խարբերդի կուսակալը Դամասկոսի կուսակալ եկաւ. Կաթողիկոսին հետ բարի գալստեան այցելութիւն տուինք, հանգիստական օր մըն ալ պաշտօնական այցելութիւն տուինք:

Այսուհետեւ Նորին Ս. Օծութիւնը քանիցու այցելութեան գնաց և չի կրցաւ տեսնուիլ, մարդ զրկեց և ժամադրութիւն ուզեց և քանիցու թէ՛ տունը գնաց և թէ՛ պաշտօնատունը, և դարձեալ չի կրցաւ տեսնուիլ: Տասն և հինգ օր առաջ քարթ մը զրկեց և զրկեց և ըստ աըրաւած ժամադրութեան գնաց, և դարձեալ ունայն վերադարձաւ:

Երէկ ևս անձամբ վիլայէթ գացի, և այս խնդրոյն համար խօսեցայ և ժամադրութիւն խնդրեցի Կուսակալէն, որ 'ի պատասխանի յայտնեց թէ՛ երկու օրէն դուրպան պայրամ է, ինքը արդէն փոխադարձ այցելութեան ալ եկած չէ Կաթողիկոսին. ուստի, ըստ, պայրամին երբորդ կամ չորրորդ օրը ինքը անձամբ պիտի այցելէ Կաթողիկոսին և երկարօրէն պիտի տեսնուի:

Էստ այսի ըանի-դալով Կաթողիկոսին պատմեցի:

2 Աեպտ. 1918

Պամասկու

Անցեալ տարի Նոյմ. 11-ին երբ Երուսաղէմէն սինոդականներս տարագրուեցանք 'ի Դամասկոս, անդամներէն Տ. Տ. Ստեփաննոս և Գիւտ Եպիսկոպոսները և Տ. Պաւիթ Ծ. Վարդապետը յերուսաղէմ պահել տուաւ Տ. Տ. Սահակ Կաթողիկոս. կրնար զիս ալ պահել տար իբր նախանդամ Միաբանութեան, բաց զիս վերցնել տուաւ. որովհետեւ Թիւտի և Մաքսուտեան Ղեւոնդ վարդապետին հետ համախորհուրդ՝ զիս հետը հանեց, որ անոնք

իրեն պահեն Պատրիարքական Սմբուր, և ես ալ հոն Միտրանութեան հետ միանալով իրեն հայկառակ բան մը չընեմ: Այս ասթիւ հարկ է հոս լիշել թէ՝ Ս. Կաթողիկոսը պաշտօնիք մէջ ձեռք բերուած յաջորդութիւնները, զոր կը պատմէի իրեն, կը ծաղրեր միշտ, և կարծես նախանձու ախտմէն բանուած՝ զիս վարդարեկ ընկեռ ջանք մը միաք մը ուներ:

20 Սեպտ. 1918

Դամասկոս



ՀՅՅ ԶԻՆՈՒԱՐՆԵՐՈՒ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ  
ԴԻՄՈՒՄՆԵՐ

Անուամ. 17, 18 և 19-ին անդիմական և արարական զօրաց կողմէ Դամասկոս գրաւուելէն զինի՝ Օմ. բանակի հայ սպաները մեծաւ մասամբ մնացին քաղաք և կը վախճանին թէ պատերազմական գերի պիտի նիստուն. ուսափ ստունք ինձ զիմած լինելով, որ անոնց համար կառավարութեան մօտ միջնորդեմ, իրիկուն մը կուսակալութեան գուոը գացի Շիւքի փաշան տեսնելու. նա հոն չէր, տունը գացի կառքով, հոն ալ չէր. ուստի Շէրիֆ Նասրի փաշացին գացի, որ մեծ Շէրիֆ Հիւսէցին Սուլթանին որդին է. միս մեծ որդին է Էմիր Ֆէյսալ: Նասրի պէջ սիրով և մեծարանոք ընդունեց զիս. նախ՝ իրենց բանակներուն տարած յաղթանակին համար Հայ ազգին չնորհաւորութիւնները մատուցի որտագինս և ազա՝ հայոց ազգին վրայ իշխանութեան հովանաւորութիւնը և պաշտպանութիւնը խնդրեցի: Նա ՚ի պատասխանի յայտնեց թէ՝ Հայոց Ազգը ամէնուրեք պիտի վայելէ իրենց պաշտպանութիւնը և քաջալերաւութիւնը իրաւամբք և արդեամբք. որուն համար չնորհակալութիւն յայտնեցի:



Հայ հարիւրաւոր սպայից համար աղատութիւն խընդրեցի, որ չի նեղեն գանոնք. առ այս պատասխան տուաւթէ զամենքն ալ կրնամ իրեն ներկայացնել, որպէսզի վէսիգա տայ անոնց. սակայն ես փափաք յայտնեցի որ իրեն նեղութիւն ըլլայ, այլ երկրորդական պաշտօնեակ մը կատարէ այդ գործը. ուստի ըստու, Ռիզա փաշան թող տայ վէսիգաները: Ասոր վրայ հրաժեշտ առնելով մեկնեցայ:

Աստ հարկ կը համարեմ յիշել որ Շէրիֆը վրանարքնակ արաբացւոց ոճով սուրճ հրամցնել տուաւ ինձ:

20 Սեպտմ. 1918.

Դամասկոս

Այսօր երկոտասան մը հայ սպաներ հետս առնելով կուսակալութեան գուոը զացի և աեւնուեցայ Ռիզա փաշացին հետ վէսիգայի խնդրայն համար. Նորին Վաեմութիւնը յանձնարարեց, որ կեզրոնական հրամանատարին տանիմ զանոնք, որ արձանագրէ, որպէսզի չի նեղեն և որպէսզի ՚ի պահանջնել հարկին պաշտօնի կոչուին. սակայն անկէ մեկնելէ զինի հայ սպայք չուղեցին արձանագրուիլ:

Նորին Վաեմութեան խնդիր ըրած էի արդէն և Եկեղեցւոց շրջափակին մէջ զանուած երկու հարիւրի մօտ հայ զինուորներուն և փողոցը մնացած 60-70 ի չափ ընտանիքներուն զետեղման և աննդեան համար, և անօր խորհրդով գոմիսէր միւսիրիին և պէլէտիէցի բէյիան մօտը երթուղով խնդիրը պարզեցի, որոնք խոստացան զետեղել զանոնք հետզիետէ և հոգալ ըստ կարի անոնց սնունդը: Ուստի այսօր եկան պաշտօնեայք և հարիւր դինուոր տարին, զոր պիտի աշխատցնեն և սնուցանեն: Մնացիաներն ալ յաջորդարար պիտի տանին:

21 Սեպտմ. 1918.

Դամասկոս

Մոտցայ լիշել վերը թէ պէլէալիչէի զվարաւոր մէկ պաշտօնեան՝ Հասան պէյ, ինձ հասկցուց որ արարական կառավարութիւնը թրքականին չի նմանիր. իրենց հաւմար իսլամը և քրիստոնեան հաւասար են, և ասոր գեղեցիկ օրինակ մը բերաւ, թէ՝ օր մը Հաղթէթը Մուհամմէտի մարդիկները անոր կ'ըսեն, որ մինչեւ ցեղը այս քու զրացի Եբրայեցին պիտի ներես՝ անպատիժ թողլով, մինչ անիկա շարունակ չարիք կ'ընէ քեզ և անեցիներուդ. — Ասոր պատասխան կուտայ Հաղթէթը Մուհամմէտ ըսելով «կրնամմ մտածել Եբրայեցին ըրած նախատինքներուն համար պատմել դայն, քանի որ իմ զրացի է»:

21 Սեպտմ. 1918

Դամասկոս



### ՀԱՅԵՐՈՒ ԶԻՆՈՒՈՐԱԳՐՈՒՄԸ

Այսօր լսու կանխաւ եղած զրաւոր զեկուցման՝ դնացի կուսակալութեան դուռը, ուր պիտի տօնուէր Սուլթան Հիւսէջինի խալիֆայութիւնը հանդիսաւորապէս։ Ժողովուած էինք ամէն ազգաց հոգեւորականներս, սակայն քիչ վերջը Ալի Ռիզա փաշան մեզ գալով յայտնեց թէ էմիր Շէրիֆ Ֆէյսալ տկար լինելով երկուշաբթի օրուան յետածդուած էր հանդէսը. ուստի ըստ Համեմեցէք նոյն օրը այս ժամուն հրամմել։

22 Սեպտ. 1918

Դամասկոս

Այսօր կէս օրին Մուպաշիրը պաշտօնագիր մը բերաւ, որ կը հրամայէր թէ բոլոր հայ զինուորները և սպաները աչքէ պիտի անցրնէ Ալի Ռիզա փաշան. ուստի կը յանձնարարէր վաղը ժամը 7-ին (Բ. Ց) բոլորն ալ ե-

կեղեցին խմբել տալ և ապա իրեն ալ իմացնել, որ անձամբ զայ և աչքէ անցնէ։

Այս մտքով գիր մը գրեցի և կնքելով մուպաշիրին յանձնեցի, զոր առաւ տարաւ։

22 Սեպտմ. 1918  
Դամասկոս

Այսօր գաղղիացի սպայ մը ևս եկաւ Առաջնորդարան և յայտնեց թէ բոլոր հայ զինուորները խմբելու է տեղ մը, որպէսզի զինուոր արձանագրէ զանոնք. և յետոյ այս հայ զինուորները պիտի անցնին, ըստ, հայկական գունդերուն շարքը։

22 Սեպտմ. 1918  
Դամասկոս

Այս առաւօտ հայ սպաներն ու զինուորները Ս. Եկեղեցւոյ գտափթն ու Առաջնորդարանը լեցուած էին. ուստի գնացի որ Ալի Ռիզա փաշան հրաւիրեմ, ճանապարհին կառքով պատահեցան ինձ երեկուան սպան, գարփիթն Մէրսիյէ և Բիզանի ու հետեւորդ մը, որոնք իշնելով կառքէն հասկցուցին ինձ թէ իրենք Ռիզա փաշային քովէն կուգան և հարկ չէ մնացած ինձ անոր երթալու, ըստ որում անոր կաարելիք գործը իրենք պիտի կատարեն. Ճանապարհին պատմեցին թէ տեղական հայ զօրքերէն և սպաներէն, որոնք որ թրքական բանակէն մնացած են, զօրք պիտի գրեն, կամաւոր լինելու պայմանաւ, որպէսզի բանակներուն մէջ գտնուած հայկական երեք վաշտ զինուորներէն զատ թերի մնացած մէկ հայ վաշտն ալ լրանայ, որոնք ամէնքն ալ գաղղիացի հրամանատարի մը հրամանին տակ կը գործեն՝ գաղղիական զօրքի տարազով, և թէ ասոնք միացեալ բանակներուն հետ պիտի պատերազմին Կիլիկիոյ կողմերը թուրքիոյ դէմ, որպէսզի Կիլիկիան աղատեն, ուր պիտի կազմուի զուտ հայկական կառավարութիւն մը, միացեալ Հայաս-

տանի հետ։ Առաջնորդարան համակելով յետ պատռասիրութեան՝ սպան նոյնը կրկնեց ամենուն, որոնք ժամանակ խնդրեցին խորհրդակցելու և ապա Վեքթօրիս Օթէլը երթաւ պատռախան աալու համար իրեն։ ասոր վրայ փոխադարձ ծափանարութեանց մէջտեղ մեկնեցան, իրենք ալ «կեցցէ Հայաստան» դոչելով։

23 Կոտմբ, 1918

Այսօր Տ. Յովհաննէս քահանային հետ գնացի Մէրքէղ Գօմանանին և յայտնեցի որ հայ կալանաւոր սպաներ կան, նաև զինուորներ, ու անոնց արձակուրզը խնդրեցի։ Նա 'ի պատասխանի յայտնեց, որ հայերն ու արարմերը ա'յսքան ժամանակ գերի էին, հերիք չ' անոնց գերութիւնը. ոչ մէկ հայ կալանաւոր պէտք չէ ըլլայ երբեք. և միւնիյն ժամանակ երկու հայ սպաներ եկան ներկայացուցին իրենց խնդրագրերը, որոնց գործը իսկոյն կարգագրեց։ Լոելով որ դիմացի օթէլը գերի թուրք սպացից հետ երկու հայ սպաներ կան, իսկոյն արձակման հրաման տուաւ, նաև ինձ ալ ըստ։ թէ ո՛ւր ուրիշ որ հայ զինուոր և սպայ կալանաւորներ կան, ցուցակը շնում և տակը ստորագրեմ և կնքելով իրեն զըրկեմ, որ զանոնք իսկոյն արձակել տայ. նաև մերձակայ օթէլին մէջ կալանաւոր հինգ սպաներուն համար ըստ թէ երթամ և անոնց անունները իրեն դրկեմ, որ զանոնք ալ արձակէ, գնացի և դրախտաբար ոչ ոք գտայ։

## ԷՄԻՐ ՖԷՅՍԱԼԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆԸ

Անկից մեկնելով գնացինք կուսակալութեան դուռը և մեծ սրահին մէջ ընդունուեցանք, ուր հետզհետէ աղգաց հոգեւոր պետերը ժամանեցին։ Սրահին ճակատը Սուլթան Հիւսէյինի պատկերը կախուած լինելով՝ տակը գրուած էր արտպէտ «Խուլբան Ալ Արապ ու Խալիֆար»

իւլ միւլիմին մէկվանա ու սկիտենա ևսուլքան իւլ շերիթ Հիւսէյին Նասրուլլահ։ սպասեցինք գրեթէ երկութու կէս ժամ, մինչեւ որ եկաւ Նորին Բարձրապատութիւնը՝ զահաժառանգ էմիր Ֆէյսալ՝ որ ողջունելով զամենքս ուսքի կեցաւ. իսկոյն Միւֆթի էֆէնտին գլխաւոր իւլէմաներով եկաւ, ամէնքն ալ չորհաւորեցին և ձեռքը համբուրելով մեկնեցան։

Նստաւ Շէրիֆը և նստանք ամենքս ալ ու սկսաւ տասր վայրկեան խօսիլ արաբերէն, խօսքին իմաստը այս էր «Աստուածային օգնութեամբ մեր յաղթական բանակը գրաւեց Դամակուար և ուրիշ շատ տեղեր, յանուան իմ Սուլթան և Խալիֆա հօրո՞ կը յայտնեմ, որ մեր յաջոզաւթիւնը՝ արաբական բոլոր ազգաց, քրիստոնէից, խալամաց և հրէից համերաշխութիւնն և միութիւնն յառաջ եկած է, և այս ցանկալի միութեամբ կը յուսանք մեր պետութիւնը հաստատուն հիմերու վրայ գնելավ զօրացնել, ընդարձակել և ամրացնել. մեզ համար, ըստ, խամամ, քրիստոնեայ և մուսէվի հաւասար են, ու այս երեքն կրօնքներն ալ նուրիսական և սուրբ են մեզ համար։ Եղբայրութիւն, հաւասարութիւն և արդարութիւն մեր նշանաբանը պիտի լինին, և անոնցմով պիտի առաջնարդուինք դէսի կատարելութիւնն, եւն։ Աստուած օրհնէ մեր ամենուն ձեռնարկը և յաջողութիւն պարգևեէ, ըսկզով խօսքը կնքեց և նստաւ։»

Պալատական սպասաւորք արաբական ոճով սուրճ և սիկառ հրամցացին մեզ և յնտոյ Շէրիֆը կրկն քանի մը խօսքեր ըրաւ, անկից վերջ ստքի ելանք։ Յունաց Նրիւորիս Ս. Պատրիարքը արաբերէն չորհաւորական մաղթանքներ ըրաւ, նոյնը կրկնեցին միւս քրիստոնեայ հաստակութեանց հոգեւոր պետերը՝ իմ տեղի տալուս համար, որովհետեւ արաբերէն չէի պիտեր, սակայն նայեցայ որ կուսակալ Միզա Բաշան աչքով նշմար կ'ընէ ինձ. ան Շէրիֆին դիմացն էր, ևս ալ Շէրիֆին մօտն էի, ուստի

դառնալով փաշային՝ ըստ «Արագած պիլմէմ» թիւրքնէ սէօլէմէյէ մէճպուրըմ լութքէն թէրձէմէ խոխնիղ» «Շէրիֆէ տէօնիւն թիւրքնէ պիլիր», ըստ փաշան:

Ասոր վրայ Շէրիֆին դարձայ խօսելու, որ ընդհատելով խօսքս՝ ըստ «Թիւրքնէ աննարըմ թիւրքնէ սէօլէ էրմէնիլէր տէ աղ էզիլմէտիլէր, նասըլ քի արապլար»: Համառօտ խօսեցայ, միտքս այն էր թէ՛ պատմութիւնէն քաջ գիտենք որ արաբական պետութիւնը ժամանակաշատ ընդարձակ և շատ մեծ էր, իւր կտորավարութիւնը իրեն նշանաբան ունէր արդարութիւնը, իրեն մէջ գիտութիւնը և իմաստութիւնը կը ծաղկէր և կը յառաջանար, ևն, ուստի յանուն Հայոց ազգին կ'աղօթեմ, որ բարձրեալն Աստուած մեր նոր Սուլթանին և խոլամաց Խալիֆային երկար կեանք պարզեէ. նոյնը կը կրկնեմ գանաժառանգ Շէրիֆին համար, որ ներկայ է, նաև բանակին յաջողութիւն և յաղթութիւն մաղթելով, նորակազմ արաբական պետութեան բարգաւաճութիւն և հաստատութիւն յերկնից կը մաղթեմ»: Ներկայք «ամէնաներակ մասնակցեցան, ինչ որ կը պակսէր միւսներուն:

Ապա ամէնքս ալ Շէրիֆին ձեռքը սեղմելով՝ հրաժաշ առինք ու մեկնեցանք:

24 Սեպտեմբ. 1918  
Դամասկոս

Հստ կարգադրութեան կեղրնական ալար հրամանատարին՝ այսօր, առառուն, հարիւրի մօտ հայ սպայից և զօրաց վէսիգաները ստորագրեցի և կնքեցի: Տակաւին քանի մը հարիւր հոգիներ կան, անոնց վէսիգաներն ալ կէս օրէն յետոյ, վաղը և միւս օր պիտի ստորագրեմ և կնքեմ:

25 Սեպտեմբ. 1918  
Դամասկոս



Նկատելով որ վէսիգա առնող հայերէն ոմանք թըրքաց կը ծախսն իրենց վէսիգաները, կւդրոնական հրամանատարին զացի և խնդրեցի, որ այդ մասին պատասխանատաւ չըլլալու համար ինքը տայ վէսիգաները՝ յետ քննութեան քահանային, զոր ամէն օր իրեն պիտի զբուժեմ առաւօտէն մինչեւ երեկոյ. սակայն նա չընդունեց առաջարկս և ըստ, որ լու քննեմ և ապա վէսիգա տամ, և եթէ ըստ «Թուրքի վէսիգա տրուի, գծեղ իշխանութիւնը պատասխանատաւ պիտի ճանչնայ», ուստի որոշեցինք երկու քահանայ գնել գրադրին սենեակը, որ անոնք քննեն հայերը և ինձ ներկայացնեն, որ ըստ այն վէսիգաները ստորագրեմ և հաստատեմ:

Ապա գացի հաքիմ կամ վալի Ալի Ռիզա փաշային խնդրելու, որ բերդարգել հինգ վեց հայ սպաները արձակել աայ. նաև 10-15 հայ գաղթական ընտանիքները, որոնք փողոցը մնացած են, տուն մը տեղաւորել տայ: Փաշան միւզաքերէի մէջ էր, և յանկարծ մեծ Շէրիֆէն ստիպողական հրաման եկաւ և աճապարանքով ձգեց գնաց, որով ժամ ու կէս ունայն սպասելէ վերջ վերադարձայ:

25 Սեպտեմբ. 1918

Դամասկոս

Հայ կամաւորները արձանագրող գաղղիացի Գարիթէն Մէրսիէլին գիր մը գրեցի թէ երեք հարիւր հայեր գրուած են և րժշկական քննութեան կ'ապասեն. նա գրով մը պատասխանեց թէ՝ յետ միջօրէին պիտի գան. որ ինչպէս ալ եկան և սկսան քննութեան:

25 Սեպտեմբ. 1918

Դամասկոս

ԿԱՆԱԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ Կ'ԱՅԵԼԵ  
ԷՄԻՐ ՖԷՅՍԱԼԻՆ

Երեկ առաւօտուն Ս. Կաթողիկոսը առնելով Արքիթղա  
փաշային տարի վիլայէթ. փոքր ինչ տեսնուելով գնացինք  
և ներկայացանք մեծ Շէրիֆ Էմբր Ֆէյսալին, մեղ հետ  
ներկայացաւ. նաև Երուսաղէմի յունաց Դամիանոս Ս.  
Պատրիարքը երկու եպիսկոպոսներով: Շէրիֆը պատուով  
ընդունեցզամնքս և սուրճով մեծարեց: Ս.Կաթողիկոսին  
խօսածները թուրքերէնի թարգմանեցի, միտքն այն էր թէ  
՚ի հնումն հայոց Ազգը Պաղտատի, Եգիպտոսի և Դա-  
մակոսի Խալֆիայից և Հալէսի Ամիրայից օրերով մեծ  
չնորհներ տեսած է և բարիքներ վայելած, նոյնը կը  
յուսայ վայելել զարդիո ալ, հայութեան հատուած մը ա-  
զատուած լինելով գերութեան կապանքներէն, և չնոր-  
հաւորելով բանակին յաղթութիւնը, մաղթանքներ ըրաւ  
Սուլթանին, Շէրիֆին և ընտանիւաց համար:

Մեծ Շէրիֆը պատասխան տուաւ յոյժ քաղցր և սըր-  
տագին ոճով մը թէ՝ ինքը Պոլիս գտնուած միջոցին շատ  
հայերու. հետ տեսնուած և բարեկամութիւն ըրած է, և  
զամէնքն ալ գտած է զարգացած մատորականներ և  
գաղափարի տէր մարդիկ, նոյն խալ հիացում ազգելու  
չափ: «Հայերը, ըսաւ, հարիւր հաղարաւոր անմեղ զոհեր  
տուին, տարագրուեցան, կողոպտեցան և ամէն տան-  
ջանք կրկցին, նոյնպէս ալ արապները, արդ՝ այս երկու  
ազգերը մէկտեղ տառապած են, մէկտեղ ալ պէտք է աղա-  
տագրուին և հանգիստ վայելեն, հայը և խոլամ արարը հա-  
ւասար եղալու են, վրայ բերաւ նորին բարձրապատու-  
թիւնը. կամ մէկտեղ պէտք է տառապին և կամ մէկտեղ  
վայելեն»: Ես, ըսաւ, Սմմանի շրջականները հայերու պա-  
տահած միջոցիս, որոնք կ'ուզէին եղիպտոս երթալ՝ չի



թողուցի ըսելով անոնց թէ՝ իրենց տառապանաց վախ-  
ճանը եկած է, և զանոնք հետո առի՝ դրամով և ուսե-  
լիքներով կրցածիս չափ օգնելով անոնց բերի հոս:  
Սյս բանը հայեր մեղի պատմած էին արդէն, «հա-  
յերը իմ Սուլթան հօրս իշխանութեանը տակ, ըսաւ,  
պիտի աշխատինք երջանիկ ընել, որպէսզի անցեալ տառա-  
պանքնին մոռնան: Պատերազմէն վերջ՝ անոնք որ կու-  
զէն, աղատ պիտի լինին իրենց հայրենիքը երթալու,  
խակ մնացողներն ալ խորամ արարին հետ եղածոր նման  
պիտի ապրին և ամեն իրաւունք պիտի վայելեն հաւա-  
սարութեամբ, եղրայրութեամբ և արդարութեամբ կա-  
ռավարուելով անխտիր»:

Ապա ամենքս ալ հրամաշո առնելով մեկնեցանք:  
26 Սեպտեմբ. 1918  
Դամասկոս

ԶԱՆԱԳՅԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐՈՒ ԳԱՂԹԱԿԱՆՆԵՐՈՒ ՀԱՄԱՐ

Երէկերեկոյ մէրքէզ գօմանտանիին պաշտօնագիր մը  
զրկեցի ու երկու հայ աղայ և հինգ զօրք ու ժողովուրդ  
կալանաւորութիւնէ աղատեցի, և Առաջնորդարան բերել  
տալով ձեռքերնին վէսիգա տուի:

Եցաօր թագրիր մը զրկեցի Կուսակալութեան, և խընդ-  
րեցի որ կառավարութիւնը հոս բերել տայ Տիւրքի Տա-  
ղըն գտնուած 70-80 հայերը, որոնք խեղճութեամբ կը  
տառապին հոն:

Նաև պաշտօնագիր մը զրկեցի մէրքէզ կամ մէվգի  
գօմանտանութեան, որ բարեհամի «նոզթա»ներուն հրաման  
տալ որ հայերը թուրքերու պէս երեք օր չի կալանաւորեն,  
մինչեւ որ վէսիգաները տարին և գործողութիւնները կա-  
տարուելով հետզհետէ անոնց յանձնուին:

Գրեթէ ամեն օր յանձնարարագրերով հիւանդանոց-  
ները հայ հիւանդներ կը զրկեմ:

27 Սեպտեմբ. 1918  
Դամասկոս

Այսօր երեկոյին 'ի Սալէհիցէ Շէրիֆին բնակարանը գացինք Ս. Կաթողիկոսը և ես, ու ինչպէս որ կմիր Շէրիֆ Ֆէյսալ հրամայած էր ինձ, աղերսափիր-ուղերձ մը մատուցինք և հայ կարօտելոց համար նոյն աղերսափրով օդիութիւն և նպաստ խնդրեցինք: Նորին Բարձրապատւութիւնը ջերմ վերաբերմամբ խոստացաւ պատկանեալ զինուորա՛լշն իշխանութեանց հրամայել 'ի գործադրութիւն խնդրուածոց:

Նաև Ս. Կաթողիկոսը, իմ թարգմանութեամբս, խընդրեց Պէյրութի երթալու համար յանձնարարագիր մը աղոտեկու հրաման տալ որոնց որ անկ է, որպէսզի նոյն յանձնարարագիրը Պէյրութի մէջ ներկայացնէ Շիւքրի Փաշային: Մեծ Շէրիֆը խոստացաւ հրամայել նաև Ռիզա Փաշային ու ըստ «Զեզ հետ կը տեսնուի նա, և Զեր փափառնաց գոհացում կուտայ»:

Ասկէ զատ Ս. Կաթողիկոսը Պէյրութի վանքը և Ս. Նշան եկեղեցին քակելու խնդիրն ալ ըրաւ ու 'ի պատասխան Շէրիֆը յայտնեց որ Աստուծով այդ խնդիրն ալ կը կարգադրուի, եւ վրայ բերաւ թէ՝ թուրքը 'ի Պէյրութի երեք համիներ ալ քանդել տուաւ, մինչ թուրքի մը գերեզմանը, որ քակել պէտք էր, խնայեց: Վերջապէս եղբակացուց թէ՝ թուրքը ինչ որ ըրաւ, փոխարէնը գտաւ:

27 Սեպտեմբ. 1918

Դամասկոս

## ՀԱՅԱՆ ՊԵՅԻ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՈՒՄԸ

Անցեալ շարժու փոլիս միւտիրին երկու գոմիսէրներ զրկելով՝ հայ գաղթականաց քննիչ Հասան պէյին տեղը հարցուց և հասկցուց թէ՝ վանք կուգայ կերթաց եղեր, պատասխան տուի թէ քանի մը օր է զինքը չեմ տեսներ, և տեղն ալ չեմ գիտեր. երկրորդ անգամ կրկին եկան և գրաւոր կերպով հարցուցին. գրով մը ըստ վերջնոյն պատասխան տուի:



Երեկ նոյն գոմիսէրները միւտիրին կողմէ վերստին եկան, և ինձ ըսին թէ կալանաւորուած Հասան պէյին աղատման համար Առաջնորդարանէն վարդապետ մը գաղղիացւոց զինուորական ներկայացուցիչին դիմեր է և բարեխօսեր է անոր համար: Պատասխան տուի թէ ես բան մը չեմ գիտեր, այլ ձեզմէ կը լսեմ, թէ որ ուրիշ եկեղեցական մը գացած է ես երբէք լսուր չունիմ: Այս խօսքերս լսեցին ներկայ եղող երեք աղղայինք: Պաշտօնեայք ուղեցին որ իմ նպաստաւոր կամ աննպաստ տեղեկութիւններս տամ, որ ըստ այնմ Հասան պէյի վիճակը որոշեն: Ասոր պատասխան տուի թէ՝ տան ամիս է Երուսաղէմէն գալու: Հասան պէյ պիտական նպաստով հայոց այրիսանոցները և որբանոցը կը կառավարէր և հաշիւը Օսմ: Պետութեան կուտար: Առաջնորդարանը հաշուց մասին բան մը չի գիտեր. սաշափ գիտեմ, ըսի, որ երբ պետական նպաստը դաղրեցաւ, որբանոցին երեք չորս ամիս հարիւր յիտունական թղթադրամ նպաստ կուտար, և տնօրինուհին տիկին կուտար ստացագրերը կը բերէր ու ինձ հաստատել կուտար:

Առյն միջոցին Առաջնորդարանը դանուող չօրս աղգայիններ աննպաստ խօսեցան Հասան պէյի նկատմամբ:

Թիչ մը վերջ վիլայէթ գացի և հոն գտայ հայ հըռովմէականաց եպիսկոպոս Տ. Գրիգոր Սրբազն Պահապանեան, Մոստիչեան Գէորգ էֆ. ի հետ Ես Ռիզա Փաշային հետ գործերս տեսնելով մեկնեցայ: Ասոնք Հասան պէյի աղատութիւնը խնդրելու համար միջնորդութեան եկած են եղեր, և նոյն իսկ եպիսկոպոսը անձամբ երաշխաւորած է: Երեկոյեան վիլայէթէն և մէսղիլէն դառնալով՝ ուղղակի Ս. Կաթողիկոսին գացի, գործերուս եւ զիմումներուս մասին տեղեկութիւն տալու. հոն գտայ Գէորգ էֆ. Մոստիչեանը: Թիչ մը վերջը գոմիսէր միւտիրին Հասան պէյը հետը առած եկաւ. նա կը ջանար

ղայն աղատել. իրեն պաշտօնէից խօսածներս կրկնել տուաւ ինձ : Ս. Կաթողիկոսը և Տ. Պետրոս Եպիսկոպոս Սարածեան յոյժ նպաստաւ որ խօսեցան Հասան պէտի մասնին . ուստի փօլիս միւտիրին յայտնեց թէ մէկ ժամէն Հասան պէյ արձակուած պիտի լինի , և այնպէս ալ եղաւ :

4 Հոկտմբ. 1918  
Դամասկոս

ԶՈՐ. ԱԼԻՆՊԻ ՊԵՅՐՈՂԻԹ ԿՈՒԳԱՅ

Այսօր բոլոր աղգաց հոգեւոր պետերս հրաւիրմամբ վիւայէթ գացինք և մէկ ժամ յետոյ Պէյրութէն եկող Անդլացի ընդհ . հրամանաւար Զօրավար Ալէնապիին ներկայանալով բարի գալուստ մաղթեցինք :

4 Հոկտմբ. 1918  
Դամասկոս

ՀԱՅ ԿԱՐՈՑԵԱԼՆԵՐՈՒԻ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄ



Ամսուս Զ ին վիլայէթ Ռիզա փաշային և մէնդիլը երքեանը հարազ րէխի Եսասին փաշալին և իաչէ միւտիրի թէմալ պէյին գացի և հարցուցի թէ՝ Շէրիֆ Էմիր Ֆէյրուզին 2000 կարօտելոց խնդիլ ներկայացուցինք և օգնութիւն խնդրեցինք և նա ալ Ձեռ պիտի յանձնարարէր . պատասխան տուին թէ՝ բոլոր անկարներու ցուցակը շնունք ու իրենց զրկենք , որ իաչէն հաց կապեն : Արհեստաւորներուն ալ ցուցակը զրկենք , որ բացուելիք աշխատանոցներուն մէջ աշխատցնեն զանոնք և ապրուստնին ապահովեն :

Ս. Եկեղեցւոյ գտնիթը և փողոցը խոնուող հայ գաղթականաց ղետեղման համար տեղ խնդրեցի Ալի Ռիզա փաշային . նա խալոյն գրագիրը կոչեց և հրամայեց որ գրուի պէէտիէ րէխիփին հարկ եղածը տնօրինելու մասին :

5 Հոկտմբ. 1918  
Դամասկոս



Տէրայէն և ալ կողմներէ եկազ 150 հայ գաղթականներ կ'ուղէին Համա և օմն իրենց ընտանեաց քով երթալ . ուստի իրենց արարերէն աղերսազիրը տարի և կուսակալ Ռիզա փաշային ներկայացուցի և հասկցուցի խնդիրը : Նորին Վահմութիւնը աղերսազիրին վրայ հրամանագրեց և տարի Ալայ պէյին , որ ըստ հրամանի կուսակալին՝ կարգադրեց , որպէսզի յաջորդ օրը մէկ երկու զօրքով զանոնք ապահով կերպով զրկէ , զիւղէ զիւղ հացերնին ալ ապահովելով :

7 Հոկտմբ. 1918

Տասն և հինգ հիւանդ հայ զօրքերու լուսանկարները առնել տալու և վէսիբաները պատրաստելու համար գնացի 'ի Պարամքէ' Համիտիյէ հիւանդանոցը : Զօրապեալ խնդրեց , որ այդ մասին հրամանագիրը բերել տամ մէնզիլի սըհիցի միւտիր պէյէն . հոն գացի , և չի գտայ միւտիրը , թէ որ լուսանկարիչը գայ՝ ձեռքը պաշտօնագիր մը պիտի տամ միւտիրին ուղղեալ , որ հրամանագիրը առնէ :

7 Հոկտմբ. 1918

Երեկ երեկոյ , Էմիր Շէրիֆ Ֆէյրալին այցելեցի , բայց հոն չէր Այսօր կէս օրէն առաջ կրկին գացի . հետեւորդները՝ Տրավողոսցի Պ. Գարեգին ծերւակեան և Պ. Հրանդ Ստեփանեան՝ վարի յարկը ձերւով վեր ելայ և Շէրիֆին ներկայանալով տարած զիրս մատուցի . խնդիրս էր , որ վեհ . Հիւսէլին Սուլթան և Խալիֆ հօրը ու իրեն լուսանըկարները շնորհէ , որպէսզի վերացիշեալ անձինք տապագրեն և ծախելով շահը հայ աղքատաց յատկացնեն . և մէկ ամիս ուրիշի արտօնութիւն չի տրուի : Նորին Բարձրապատռութիւնը սիրով և հաճոյքով լսեց խնդիրս և դիս հյուրնկալին հետ զրկեց դիւանապեալին Մուհամմէտ Ռիւթէմ էֆ.ին , որ խնդիրը հասկնալով ձեռքս գիր մը

տուաւ, որպէսզի իմ քարթիս հետ զանիկա կէս օրէն յետոյ պաշտօնէիս հետ իրեն դրկեմ, որ ատեն պիտի հասկըցնէ պաշտօնէին այն գործադրելի միջոցները, զորպիտի հասկնար Շէրիֆէն և կարգադրէր։ Ուստի քարթս և ծանօթ թուղթը յանձնեցի պ.ա. Գարեգինին և Հրանդին որ գործը հետապնդեն, որովհետեւ Շէրիֆին կողմէ պիտի գրուի խնդիրը կուսակալութեան։

Այս առթիւ Շէրիֆին պաշտօնեայք ինձ խմացուցինք թէ՝ նա մեղ այսօր այցելութեան պիտի գար։ Զայս եկայ հաղորդեցի Ս. Կաթողիկոսին մարդոց, որ պատրաստ գրտնուին։

Չորս ժամ յետոյ Շէրիֆը եկաւ, զոր ընդունեցինք մեծ պատով, Ս. Կաթողիկոսը և Սինօղականքս. խոնուած հայ գաղթականութիւնը երթալ գալուն բազմիցս ծափահարեց։ Խօսակցութիւնը ընդհանրապէս հայ տառապանքին և նահատակութեան վրայ էր, նաև արաբացոց կրածներուն վրայ։ Շէրիֆին նշանակալից մէկ խօսակցութիւնն էր թէ՝ թուրքը մտադրած էր հայերը Արապիաթան և արաբները Հայաստան քչել։ սակայն ինքը քըշուեցաւ, և թէ քիչ օրէն մեծ Հայաստանի մը անկախութիւնը պիտի չնորհաւորէ, ելն։ Թուրքը ինչ չարիք որ ըրաւ, ըստ, Աստուած իրեն դարձուց, և տակաւին ասոնց նման շատ խօսքեր եղան։

7 Հոկտեմբ. 1918

### ՀԱՅ ԶՈՐՔԵՐՈՒՆ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ՄՀ

Գաղղիական զօրանոցի հայ նորագիր չորս հինգ հարիւր զինուորները ինձ և իմ միջոցաւս Գարիթէն Մէրսիէի օգնական Մ. Բիղանիի մատուցանելի երկու բողոքագրեր բերած էին, որով իրենց հայ սպայից վրայ կը բողոքէին թէ իրենց հետ շատ գէշ կը վարուին։ Առի բողոքագրերը



և գացի Վիքթօրիս Օթէլը ու գտայ Մ. Բիղանին, որուն մատուցի իրեն պատկանած գիրը։ Վերջը գացինք զօրանոց և անոր հետ հայ զօրքերը քաջալերեցինք և խրատեցինք ՚ի սէր և ՚ի միութիւն։ սպաներուն ալ համկցուցինք որ քաջրութեամբ վարուին զօրաց հետ։ ասոր վրայ ամէնքը միաբերան երիցս «կեցչէ Ֆրանսա» գոչեցին։ Խոհանոցն ալ աշքէ անցուցինք Մ. Բիղանիին հետ, որ ըստ թէ՝ երկու երեք օրէն զօրքերը Պէյրութ պիտի մեկնին և անափ Խոքէնաէրուն։

Մ. Բիղանին նաեւ հազորգեց թէ՝ այսօր 150 հայ որբերու որբանոցը գրկած է հայ, միա, ելն. և ամէն օր ալ պիտի զրկէ։ Վաղուընէ սկսեալ հայ հոսվմէականաց որբերուն ալ պիտի զրկէ։

8 Հոկտեմբ. 1918  
Դաւասկոս

### ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ ՄՀ

Այսօր Վիլայէթ հրաւիրուեցանք հոգեւոր պետքերս։ Բիղա փաշային հետ ամենքս ալ հրապարակը իջանք խուռն բազմութեամբ։ հոն մալթանքներ եղան եւ շընորհաւորական ճաներով հանդէներ կատարուեցան։ անզլիացի սպաներ ալ կային։ Սզօթքներ եղան Սուլթանին եւ միացեալ գանսակից պետութեանց եւ զօրաց համար։ Նուազածուաց խումբը կը նուազէր, յետոյ վեր ելանք սուրճ խմեցինք, ապա Սուլթանին եւ արարական իշխանութեան համար ՚ի դիմաց հայոց Ազգին մաղթանքներ ըդի, որուն «ամէն» ներով մասնակցեցա։ Բիղա փաշան, Միւֆթի էֆէնտին, եւ ալլք։

Հայ հոգեւորականութեան եւ զմնազան պաշտօնէից ցուցակը այսօր Բիղա փաշային զրկեցի ըստ նորին պահանջման, որպէսզի հացի վէսիկա տրուի ամենուն։

Խոկ հայ ընդհանուր աղքատաց ցուցակին համար գրեցի թէ՝ հաղիւ տասն օրէն կրնանք լրացնել եւ զրբկել։

Որովհետեւ նամակատունը հայերէն նամակներ չէր  
ընդուներ, Ռիդա փաշային արարերէն թագրիր մը դրեցի,  
խնդրելով որ պէտք եղած հրամանը տայ որպէսզի հա-  
յերէն նամակներ ալ ընդունի, վասնզի քանի մը տաս-  
նեակ հազարներով հայեր կան հոս: Խնդիրքս ընդունուե-  
ցաւ:

9 Հոկտեմբ. 1918



### ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԸ ՎԵՍԻԳ. ԿՈՒՏԱՅ ՀԱՅԵՐՈՒՆ

Կառավարութեան եւ զինուորական իշխանութեանց  
հրամանաւ տասն եւ երեք օր է, որ հայ ժողովրդին ձեռ-  
քը ստորագրեալ եւ կնքեալ վէսիգա կուտամ որպէսզի  
իր թուրք չի ձերբակալուին եւ բանտարկուելով չաքսոր-  
ուին. մինչեւ ցարդ տուած եմ ձեռոքովս զրուած 200-250  
վէսիգա, եւ տպագրեալ ու լուսանկարով 3000 վէսիգա  
որ տակաւին շարունակելի է, եւ կը տրուի:

10 Հոկտեմբ. 1918

վէսիգաները արուելու ժամանակի կնքուած գան-  
ձանակի մը մէջ խւրաքանչիւր վէսիգա առնող 5 զրուչ  
կը ձգէր, յանուն աղքատաց. երկու օրուան արդիւնքը ե-  
ղած էր (40) զրուշ ծախքէն զատ) 1200 զրուշ զոր քո-  
վըս ձգեցին 'ի պահ: Գործին պաշտօնեայք յաջորդ օրը  
գանձանուիը հոգեւորականի մը տարած լինելով 'ի պահ,  
բանալին ալ յանձնեցի իրենց. եւ անոնք դիտողութեանս  
պատասխան տուին թէ՝ վարչական ժողովը այրիախնամ  
մարմին մը ընտրած է, նախագահը նոյն հոգեւորականն  
է եւ դրամն ալ նոյն մարմնոյն ձեռքով պիտի տրուի  
աղքատաց. անոնց պատասխանեցի թէ՝ ամեն ժողով-  
ներու կանոնական եւ օրինական նախագահը Առաջ-  
նորդն է, ու ալ ձայն չի հանեցի: Վէսիգայի գործին հա-  
մար իրենց վարձած հինգ աշխատող տղաքները եւ մեր  
պահակը երկու օր առաջ լինծի բողոքեցին թէ՝ գանձա-

նակէն դրամ կը խորեն ոմանք: Այս մասին հինգ աշ-  
խատողաց ստորագրութեամբ բողոքագիրը վարչական  
ժողովոյ անդամներէն Անդրանիկ էֆ. Կէնճեանին եւ Հր-  
մայեակ էֆ. Ռւզուրիեանին յանձնեցի:

Գանձանակը անձնական կնիքովս՝ եւ կնքամոմով  
պիտի կնքեմ, եւ բանալին ալ այսուհետեւ քովս պիտի  
պահէմ, ու իրենց պիտի յանձնեմ գանձանակը, զոր իմ  
առջեւս պէտք է բանան եւ հաշուեն դրամը, այն ատեն  
ով կուզէ, թող պահէ դրամը:

10 Հոկտեմբ. 1918

### ԻՆՉՈ՞Վ ՊԻՏԻ ԶԲԱՂԻ ՄԱՄՈՒԼԸ

Նրեկ իրիկուն ըստ պաշտօնական հրաւերի՝ արա-  
բերէն պաշտօնաթերթին խմբագրատան եւ տպարանին  
մեծ սրահը ժողովուեցանք պաշտօնական անձանց հետ  
հոգեւոր պիտերու. թերթի պաշտօնէութիւնը հանդէս կը  
կատարէր 'ի պատիւ մեծ կմիր Շէրիֆ Ֆէյսալի եւ ա-  
նոր նախագահութեան տակ: Զինուորական նուագածու-  
ներու խումբը կ'երգէր, վեց արարերէն ճառեր կարդաց-  
ուեցան, թէյով, պիտիւյով եւ սուրճով պատուե-  
ցին զամենքս. յետոյ մեծ Շէրիֆը խօսեցաւ ու հան-  
գէսը փակուեցաւ: Անոր խօսածին միտքն էր թէ՝ լրա-  
գրութիւնը պէտք չէ որ քաղաքական կնճռու խնդիրներով  
զբաղի, ինչպէս կ'ընէր թուրքը, եւ նախարարութիւնը  
անոր ազդեցութեան տակ գործելով՝ իր կործանումը  
պատրաստեց, այլ պէտք է զբաղի զիտական, կրթական  
եւ նման խաղիրներով, 'ի շինութիւն եւ 'ի բարեկար-  
գութիւն երկրին:

Սոյն հանդէսին մէջ տեսայ Սիօնցի Արիֆ փաշային  
տղան Ռիֆաթ պէյը, որ Պոլիս մնացած լինելով՝ հիա-  
նալիօրէն հայերէն կը խօսէր: Տ. Դաւիթ Ծ. Վարդապե-

ամիս զրած նամակիս մէջ յիշեցի որ Արիք փաշային խօսի  
թէ՝ միամիտ թողլինի, տղան հոս ողջ առողջ է, եւ ՚ի  
մօսոյ երուսաղէմ պիտի մեկնի:

11 Հոկտեմբ. 1918

### ԴԻՄՈՒՄ ՄԸ ԵԿԵՂԵՑՍԿԱՆԱՅ ՀԱՄԱՐ

Ա. Եկեղեցւոյ պաշտօնէից ցուցակը կուսակալու-  
թեան դրկած էի կնքեալ. այսօր Պապը Թումայի մէծ  
գոմիսէրը նոյն ցուցակաւ ինձ ներկայացաւ, հետը միա-  
սին նօգթան գացինք եւ հոն ցորենի հաշիւը կարգա-  
դրեցինք: Յետոյ, արարերէն պատրաստեցի Կաթողիկոսի  
ամսականաց եւ Ախոզի անդամոց ամսականներու, պա-  
րէնին եւ վեց սպասաւորաց յաւելման, նաեւ աւելցուե-  
լիք միսի, փայտի, մոժի, եւայնի հաշիւները, եւ նոյնիսկ  
երկուք ու կէս ամիսէ իվեր ամսական չստամ սնուս ծա-  
նօթութիւնն ալ տալով ստորագրեցի, կնքեցի եւ դրեցի:

11 Հոկտեմբ. 1918



### ՀԱՅՈՒ ՄԸ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄ

Տարտառնելցի ազգայնոյ մը 160 լիրանոց կառքը մէն-  
կիւ միւֆէթթիւը զրաւած էր ըսելովթէ՝ թուրքէն աւար  
առնուած է. սոյն ազգայինը խնդրեց որ Մեծ Շէրիֆին  
մատուցանելի աղերապիրը անձամբ մատուցանեմ, ուս-  
տի ՚ի Սալէնիյէ գացի և անձամբ մատուցի աղերա-  
պիրը նորին Բարձրապատութեան:

13 Հոկտեմբ. 1918

ԹՈՐԴՈՄ ԵՊՍ. ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ ԿՈՒԶԵ

Եղիպատոսի Առաջնորդ Տ. Թորգոմ Եպս. ինձ նամակ  
մը դրկելով՝ հայ գաղթականութեան վրայով ամեն կերպ  
հարցումներ կ'ընէր, այն մտօք որ ընդհանուր կարօտե-  
րոց նպաստ պիտի հասցուի. երեկ պատասխանը դրկեցի  
Մ. Մէրափէ գափիթէնին միջոցաւ՝ ընդարձակ եւ մանրա-  
մասն գրուած տեղեկագիր մը: Դամասկոսի մէջ և նա-  
հանգին զանազան կողմերը 30—35 հազար հայ գաղթա-  
կանաց գոյութիւնը կ'ենթադրուի:

16 Հոկտեմբ. 1918

### ՀԱՆՐԱԳՐՈՒԹԻՒՆ ՄԸ ՀԻՒՍԵՅԻՆ ԹԱԳԱԽԱՌԻՆ ՈՒՂՂՈՒԱԾ

Երկու օր առաջ Սուլթան Հիւսէյին խալիֆային ուղերձ  
մը մատուցանելու համար գիր մը պատրաստուած լինե-  
լով՝ էշրափը և բոլոր ազգաց հոգեւոր պետերս կնքեցինք  
պաշտօնական կնիքներով: Իմաստը այն էր, որ երկրին  
բովանդակ ժողովուրով պատրաստ է և համաձայն կա-  
մաւոր զինուոր գրուելու, ՚ի պաշտպանութիւն հայրեն-  
եաց:

18 Հոկտեմբ. 1918

### ԼՕՐՏ ՖԻԼՏԻՆԿ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ ԿԱՅՑԵԼԻ

Երէկ իրիկուն երկու անդլիացի սպայք եկան Ա-  
ռաջնորդարան. միծին անունն էր Լօրտ Ֆիլտինկ, երկ-  
րորդը՝ քահանայ մը, երկուք ու կէս ժամ հայ գաղթա-  
կանաց ամեն կերպ վիճակներուն վրայով բաղմատեսակ  
տեղեկութիւններ հարցուցին և ստացան. Յատկապէս  
խնդրեցինք որ պարտէզը և Ս. Եկեղեցւոյ գաւիթը խըռ-  
նուած քանի մը հարիւր աղքատները և տակաւին դուր-  
սերը գտնուող հարիւրաւորները տուներու մէջ պատըս-



= 44 =

պարել տան և անոնց գործ հայթայթեն, որ ապրին : Խոստացան կարգադրութիւններ ընել անոնց համար, և մեկնելու ժամանակ երկու անգլ . պանքնօթ յանձնեցին ինձ խռնուող ազքատաց համար յաջորդ օրը հաց առնել և բաժնելու անոնց :

18 Հունվար . 1918

## ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅԿԵՐՈՅԹ ՄԸ

Հրաւիրագրով մը երէկ երեկոյ էմիր Շէրիֆ Ֆէյսալին կոչունքին գացի . հրաւիրուած էին քրիստոնեայ հասարակութեանց բոլոր հոգեւոր պետերը, նաեւ Երուսաղէմի յունաց S. Դամիանոս Ս. Պատրիարքը, Տ. Սահակ Ս. Կաթողիկոսը չէր հրաւիրուած : Կէս ժամու չափ Շէրիֆէն ընդունուեցանք սալօնին մէջ, արաբական ոճով սուրճ առինք, ապա իջանք սեղանատունը, որ յոյժ ճաշկաւոր էր. բազմաւուակ խորտիկներով և քաղցրեղէններով փառաւոր ընթրիք մը ըրինք, որ տեւեց մէկ ժամէն աւելի մէջ ընդ մէջ երկու ճառեր արտասանուեցան 'ի գովեստ Սուլթանին և Մեծ Շէրիֆին, որ ամենէն վերջը պատասխանեց՝ ամենուն ընդ մէջ ծափահարութեանց :

Ելանք սեղանէն և բարձրացանք վերին սալօնը. հոն դարձեալ սուրճ առինք, եւ կէս ժամէն աւելի խօսակցելէ զկնի՝ հրաժեշտ առնելով ամենիքս ալ մեկնեցանք : Շէրիֆը դմեզ ճամբու դրաւ սալօնին զուռը գալով և ամենուս ալ ձեռքը սեղմելով :

Շէրիֆը այսպէս խօսեցաւ. «Ամիս մըն է՝ որ Դամասկոսը գրաւուած է, ժողովուրդը իրաւամբ կ'ապասէ ի մանալ թէ մէկ ամսուան մէջ ինչ գործ տեսանք կամ ի՞նչ սարեկարգութիւններ ըրինք. ինչպէս իմամը ուրբաթ օրը մէնպէրը կ'ելլէ քարոզելու, նախ՝ իւր գործոց համարը

կուտայ, նոյնպէս ալ ես պարտաւոր կ'զգամ մեր ըրած գործերուն վրայով համար տալ ձեզ : Մեր բովանդակ զինուորական և կտուալարական պաշտօնեայք՝ քիչ բացառութեամբ՝ թուրքի ծառայութեան մէջ կրթուած լինելով՝ անոր վարքն ու բարքը խրացուցած են, կողուատ, յափշտակութիւն, եւ այն կ'ընեն թուրքի պէս, զայս կը կատարեն գրեթէ յայտնի եւ չենք կրնար շատ ազգել վրանին, որովհետեւ տեղերը մարդ չունինք զրնելիք, որ պատժուին. առայժմ կարելին կ'ընենք : Անդմացին պէս կամաց կամաց գործենք, որ լաւ հաստատել կարողանանք կատավարական վարչութիւնը» :

19 Հոկտեմբ . 1918

## ՄԱՐՏԻՐՈՍ ԶԻԼԻՆԿԻՐԵԱՆԻ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄ ՄԸ

Կարնոյ պատուաւոր ազգայիններէն Զիլինկիրեան Ասատուր էֆ. ի եղբայրը հաձի Մարտիրոս էֆ. տասն օրէ՝ ի վեր բանտարկուած էր Շէրիֆի ժանտարմերու յարկաբաժնին մէջ՝ ծանր ամբաստանութեամբ, պարագայք ինձ դիմեցին եւ ես երէկ աղերսագիրը եւ բանտարկեալին եղբօրորդին Պ. Վազգէնը հետա առնելով՝ զընացի Ն. Բ. Շէրիֆին որ այսօր Բերիա պիտի մեկնէր. տեսայ Միծ Եալէր Թահամին Պէյը, անոր հետ գացինք զիւանապեւտ Մուհամմէտ Շիւսթէմ պէյին, որ աղերսագրոյն վրայ ծանոթագրեց հարկ եղածը ու անունս նշանակեց, և յանուն Շէրիֆին փոլիս միւտիրիին հրաման զրկեց, որ երաշխաւութեամբս (գրաւոր) իսկոյն արձակուի բանտարկեալը : Ուստի զնացինք փոլիս միւտիրին գտանք պաշտօնատունը որ զիրը կարդալով Շէրիֆին հրամանը տեսաւ և իսկոյն հրամուցեց դիւանատանց պաշտօնեաներուն՝ որ փոթով գործողութիւնը կատարեցին և երաշխաւութիրը ստորագրել և կնքել տալով ինձ, անմիջապէս մուպաշիրին զրկեցին Մարտիրոս էֆինտին արձակել տալու համար, կէս ժամ յետոյ տնպարտ արձակուեցաւ բանտարկեալը :

21 Հոկտեմբ . 1918

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՑՈՅՑ ՄԸ ԴԱՄԱՍԿՈՍԻ ՄԵՋ

Շաբաթ օր երեք երիտասարդք՝ Պ. Յովհաննէս Ժամանէկան կոչեան կարգերցի, Պ. Նշան Մատթէոսեան Զէլթւնցի և Պ. Յարութիւն Պապիկեան Այնթապցի ինձ ներկայանալով 10—15 ստորագրութեամբ գիր մը յանձնեցին, որով յանուն ժողովրդեան կը խնդրէին որ Տ. Տ. Սահակ Կաթողիկոսի յիշատակութիւնը Ս. պատարագի մէջ դադրեցնել տամե անոր տեղ ընդհանրական վեհ. Հայրապետը յիշատակել տամ: Սոյն երից պարոնայց յանձնարարեցի կիրակի առոտու գալ ինձ: Այս խնդրոյն համար Առաջնորդաբան հրաւիրեցի Տ. Տ. Կարապետ Մազլւմեան և Պետրոս Սարածեան Եպ. Ները, Տ. Տ. Գրիգորիս Պօյածեան և Գարեգին Խաչատուրեան Վարդապետները և անոնց հետ համախորհուրդ՝ որոշեցինք, որ յիշեալ խնդիրը կարգադրենք հինգ օր վերջը՝ երբ վիրադառնայ Ս. Կաթողիկոսը Պէլութէն: Բատ այսմ երից պարոնայց հաղորդեցի և անոնք ալ խոստացան հանդարտեցնել ժողովուրդը:

Կիրակի առաւոտ, երբ Աղքատափնամ մարմարոյն հետ Ս. Եկեղեցւոյ գաւիթը աղքատաց պնակին գլուխը նստած էի և ողորմութիւն կը հաւաքէի, զիր մը եւս ստացայ, որով սպառնալիքներ կ'ընէին Տ. Տ. Սահակ Կաթողիկոսի յիշատակութեան համար. Եկեղեցւոյ դռւոր վազեցի եւ հինգ վեց երիտասարդներ կոչելով յորդորեցի, որ համոզեն ժողովուրդը 'ի հանդարտութիւն, եւ դարձեալ եկայ պնակին գլուխը նստայ. հազիւ տասն վայրկեան անցած էր, աղմուկներ լսեցի Եկեղեցիէն եւ իմացայ, որ կանայք, աղջկունք եւ երիտասարդք Տ. Գարեգին Վարդապետի ծանուցման վրայ կը գոչէին՝ «չի յիշուի դաւաճանը»: Այս աղմուկներ վրայ ժամարար քահաննան կը յիշատակէ աղջին ընդհանրական վեհ. Հայրապետը:

22 Հոկտեմբ. 1918

ՀԱՅԱԽՈՍ ԹՈՒՐՔ ՍՊԱՅ ՄԸ

Երեք չորս տարի առաջ Ս. Երուսաղէմի մէջ ծանօթացայ բնիկ կավլասցի գօլազասի Մուհամմէտ Էմին էֆ. ի հետ, որ չորս հինգ լեզուներու հետ գիտէ հայերէն խօսիլ, գրել եւ կարդալ կատարեալ հայու մը նման, հայոց պատմութիւնը եւ գրականութիւնը յոյժ ծանօթ են իրեն. Ս. Էջմիածնայ անցեալ եւ ներկայ պատմութիւնը հայէ մը շատ աւելի գիտէ. քանի մը տարի՝ պատերազմական շրջանին Երուսաղէմի ամսզը ասքերի շիւպէ բէյիսին էր: Ներքին բարեկամութեամբ եւ մտերմութեամբ կապուած էր ինձ հետ: Տարի մը շաբանակ «Աղատամարտ» թերթը զրկել տուի իրեն, զոր միշտ կը կարդար, Պոլիս ալ բաժանորդ եղած է Բիւզանդիոնին եւ բարեկամ անոր երկար տարիներ, խիստ ընտիր եւ պատուական անձ մը: Երկիցս Դամասկոս այցելելուն առթիւ երկարօրէն եւ մտերմօրէն տեսնուեցանք:

Ս. Երուսաղէմ յընթացս ամաց Ղազզէի, Պիրսապացի և այլ անապատները զրկուելիք հայ տասն և վեց Երիտասարդ զինուորներէն աւելի անձինք անոր շնորհիւ պահուեցան Երուսաղէմի մէջ և զինուորական շնորհ և հանդիսատ վայելեցին, զիւրին և իրենց համար օգտակար պաշտօններով: Ասոնց ամենուն ալ բարեկամը ես եղած եմ:

Երեկ առոտ և երեկոյ Կուսակալութեան գացի. Ծիզա փաշային յանձնեցի վէչսկայով հայ առնելու համար պատրաստուած մէկ ցուցակը հայ կարօտելոց: մնացած երկու ցուցակներն ալ հետզհետէ պիտի տանիմ երրոր պատրաստուին:

Մուհամէպէն ալ գացի և Ծէրիֆին կողմէ Եկեղեցական պաշտօնէութեան նուէր տրուած 32800 զրուշի ըստացագիրը կնքեցի և ստոր սպահցի. սակայն դրամի յանձննումը մնաց Ս. Կաթողիկոսին Պէլութէն վերադարձին:

Ամէն օր գրեթէ իշխանութեան զանազան պաշտօնատունները երթալ ստիպուած եմ ժողովրդական զանազան խնդրոց համար:

26 Հոկտեմբ. 1918  
Դամասկոս

### ԶԵՂԾԱՐԱՐՆԵՐ ԿԲ ՊԱՏԺՈՒԻԻՆ

Մինչեւ ցարդ անտիպ և տպուած ու լուսանկարնեռով տրուած վէսիգաներու թիւը հինգ հազարի մօտեցաւ, անտիպ հազիւ 250 հատ տուած եմ: Չորս հինգ յոյներու ալ վէսիգա տուի: Չորս հայեր չորս թուրք դասիթներու իրենց վէսիգաները 40 օսմ. լիրայի ծախած էին, ութն ալ աքսորուեցան: Նման գէպքեր վերջէն ալ կըրկնուած լինելով՝ առաջնոց պէս պատժուեցան: Վեց թուրքեր ալ հայ ձեւանալով վէսիգա առած էին, վերջէն պատժուեցան:

26 Հոկտեմբ. 1918  
Դամասկոս

### ՆԱՀԱՏԱԿԱՅ ՀԱՄԱՐ ՍԳԱՀԱՆԴԵՍ

Այսօր առաւօտուն Կուսակալ (հաքիմ) Ռիզա փաշային մատուցի վէսիգայով հայ տրուելու համար հայ կարօտելոց երկրորդ ցուցակը (ձէտլէլ), զոր հէվալէ ըրահաշէլի տնօրէնին: Սոյն միջոցին հաղորդեցի իրեն և օդնական Ատիլ պէյին թէ՛ վ սղը ընդհ. նահատակաց համար սգահանդէս պիտի կատարենք Ս. Եկեղեցին և գերեզմանատունը: Նոյնը հաղորդեցի գօմիսէրութեան միւֆէթթիշին:

Իրիկուան մօտ վերստին գացի Ռիզա փաշային և զինքը հրաւիրեցի սգահանդէսին: Խոստացաւ կամ ինքը գալ և կամ փոխանորդը զրկել:

Գնացի փօլիս միւտիրին և զինքն ալ հրաւիրեցի. շատ զոհ եղաւ և չնորհակալութիւն յայտնեց նահատակաց համար լինելիք սգահանդէսի մասին. ըստ «Եթէ չարդիուիմ որ և է զործով, անպատճառ ես ալ պիտի գամ»: Հարկ եղած գօմիսէրները և փօլիսները պիտի զրկէ կարգապահութեան համար և 'ի պատիւ հանդէսին: Այս առթիւ զուարծալի կատակներ ալ ըրաւ:

27 Հոկտեմբ. 1918  
Դամասկոս



Երեք շաբթուան մէջ Երեք նամակ զրեցի Եղիպատրուի Սոաջնորդին նահանդիս գաղթականաց զանազան վիճակաց, թուոց և կարօտութեանց համար, ու օդնութիւնն ինպեցի:

Քանի մը նամակներ ալ երուսաղէմ զրկեցի և տեղս տեսուչ ուղեցի:

29 Հոկտեմբ. 1918  
Դամասկոս

Հոկտեմբեր 28ին կիրակի օր Ազգ. Սգահանդէսը տեղի ունեցաւ վասն հոգւոց նահատակաց: Եկեղեցին ներկայ էին Յունաց Ամեն. Ս. Պատրիարքը Տ. Ղրիղորիոս, Արշմանարիա Տ. Թէօսոս թարգմանին նետ, նաև Քրիստոնեայ հոգեւոր պետիրու ներկայացուցիչներ, կառավարական ներկայացուցիչներ 'ի զիմաց Կուսակալին. Սնդլիացի սպայ Լօրա Ֆիլտինկ, գաղիացի Գարիթէն Մէրսիյէ և այլք բաղումք: Օրուան ժամարան էի, գիրքէն վերջ քարող խօսեցայ. «Հայր մեր» ին Ս. Կաթողիկոսը խօսեցաւ, ապա հոգեհանդիսա կատարեցինք:

Առաջնորդարանին մէջ յետ Ս. պատարագի՝ Արշմանարիա Տ. Թէօսոս, Տ. Ղրիղորիոս Ս. Պատրիարքին կողմէ, որ ներկայ էր, գեղեցիկ ատենարանութիւն մը ըրաւ. թուրքիրէն, միտքն էր թէ Յունաց ազգը միշտ մասմանակցեր է հայոց սուզին, և ուրախութեամբ կը չնորհաւորէ հայոց ազատութիւնը և ապագայ բաղդաւորութիւնը:

Տ. Ղրիղորիոս Ս. Պատրիարք յոյժ պատուական անձնաւորութիւն մընէ: Այս ընդունելութենէն վերջ հանդիսաւոր թափօրսվ գերեզմանատուն գացինք, մեղ կ'ընկերանար չորս հինգ հազար հայ ժողովուրդ, նաև Լօրա Ֆիլտինկ, Պ. Մէրսիյէ, ևլն: Հոն հանդէսին մէջ պատշաճ վեց եօթն ճառեր և ատենարանութիւններ եղան: Պ. Մէրսիյէ յոյժ ընտիր գրաւոր ճառ մը կարդաց գաղիկրէն: Հանդէսը մէկ ու կէս ժամ տեւեց, յետոյ վերադարձանք վանք:

30 Հոկտեմբ. 1918  
Դամասկոս

ԳԱՂԹԱԿԱՆԱՅ ՀԱՅԻ ԽԵԴԻԹԸ

Վերոյիշեալ հանդեսին երկրորդ օրը Կուսակալ Ռիզա փաշային դացի և յանուն կայոց Ազգին խորին չնորհակալութիւն յայտնեցի, ու ներկայացուցիչ զրկած էր իրեն կողմանէ: Նորին Վահամութիւնը խիստ գոհ եղաւ և ուրախացաւ:

Ապա Էմիր Ֆէյալին կողմէ մեզ եղած դրամական նույնին համար հարցում ըրի թէ՝ ի՞նչ եղանակաւ բաշխումը պիտի կատարուի. առոր համար նա հարկ եղած տեղեկութիւնը տուաւ:

Հայ գաղթական հազարաւոր աղքատաց վէսիդայով հաց արուելու խնդիրը իաշէ Միւտիրիին կողմէ ձգձուելուն համար, թէ՝ ցորեն չիկայ, հակառակ իմ մատուցած երկու ցուցակներս նորին Վահամութեան կողմանէ իրեն զրկուելուն և հրամայուելուն, մատիսով ստորագրեցի բազմութեան առջեւ և իրեն մատուցի, զոր կարդալով՝ տակը գրեց և խստի. հրամայեց միւտիրին որ ցորեն ճարէ և գոհացում տայ հայ կարօտելոց. դրած ալ էր թէ՝ իրեն պաշտօնը ի՞նչ է հապա եթէ ցորեն չի կրնար դանել: Այդ գիրը Տ. Յովհաննելս քահանային հետ զրկեցի իաշէի միւտիրին:

31 Հոկտեմբ. 1918

Այսօր Կուսակալ Ռիզա փաշան այցելեց ինձ և ընդունեցի զինքն ու իրեն ընկերացող երկու էֆէնտիրները Առաջնորդարանին մէջ. կէս ժամ նստեցաւ և շատ մը խնդիրներու վրայ խօսակցեցանք. յշուսազէմ երեք ու կէս տարի զինուորական հրամանատար մնացած լինելով շատ լաւ կը ճանչնայ մեր վանքն ու. Տ. Յարութիւն Ս. Պատրիարքը, որուն համար յայտնեց թէ՝ Եգիպտացի լինելով, Վեհապետներուն ցեղին կը պատկանի:

Մերինելուն՝ երբ կառք պիտի նստէր, հայ աղքատ գաղթականաց վէսիդայով հաց արուելու խնդիրը կրկին ըրի, և նա խստացաւ դարձեալ աղդարարել իաշէի արնորէնին, որ չուտով ցորեն ճարէ:

2 Նոյմբ. 1918  
Դամասկոս

Դամասկոսի նահանգին ընդհանուր հայ գաղթականաց վիճակին վրայով չորս գիր ղրկած եմ Եգիպտացի Առաջնորդին: Ամէն կերպ տեղեկութիւններ տուած եմ:

10 Նոյմբ. 1918

ԼՕՐՑ ՖԻԼՏԻՆԿԻ ՄՈԾ ԴԻՄՈՒՄ ՄՀ

Երէկուան օրը հետա անենալով Ճամբեան Կարապետ էֆ. գնացի Միւշիրիւէթ, Լօրտ Ֆիլտինկը տեսնելու, զոր չի գտանք, Վիքիթօրիա օթէլը գացինք, հոն ալ չի գտանք: Անկէ անցանք գացինք Հիճազի կայարանը, ար բացօթեայ երկու օրէ իվեր կը մնացին Աձլունէն գաղթող հարիս քան և ութն հայ գաղթականներ, զանոնք քաջարեցինք թէ՝ հիմայ խակ պիտի փոխազրել տանք զիրենք Գատակի քէմմիք. անկէ վերապարձանք շուտով Միւշիրիւէթ և գտանք Լօրտ Ֆիլտինկը, որուն պատմեցինք գաղթականաց վիճակը, որ խակոյն թէլէֆօնով Հիճազի կայարանը հրահանգ տուաւ. որով գաղթականք փոխադրուեցան ՚ի քէմմի, ար անոնք երեք հազարի մօա թիւմը կը կազմեն:

Լօրտ Ֆիլտինկի մեր Երուսաղէմ վերադարձի խնդիրն ալ ըրի, նա զիս թրէնի անօրէնին գրասենեակը առաջնորդեց և ներկայացաց տեղակալ Կրօվզին, շատ աղնիւ երիտասարդ պաշտօնեալ մը, որ խնդիրս լսելով հաճեցաւ ինձմէ ուղել գնացողներուն ցուցակը, զոր ըստ խոստմանս այսօր տարի և մատուցի: Ամէն ջանք իգործ պիտի գնէ, որ զմեզ չարագիմը Երուսաղէմ ճամբու գնէ. կանխաւ ալ պիտի ղեկուցանէ որ պատրաստուինք:

10 Նոյմբ. 1918

Դամասկոս

### ՀԱՅԿԱԿԱՆ ԴԱՏԻՆ ՀԱՄԱՐ ՄԻԹԻՆԿ ՄԸ

Այսօր Ազգային միթինկ մը գումարուեցաւ Պապը-  
թումայի մէկ պարտէզին մէջ, ուր գայցինք քանիմը հա-  
զար ժողովուրդով, երգերով և հանդիսաւորութեամբ :  
Հոն միթինկին յարմար շատ մը ճառեր խօսուեցան, ֆը-  
րանսացի Գաբրիթէն Մէրսիէ ևս խօսեցաւ, դաշնակից  
պետութեանց արուելիք հեռագրի օրինակն ալ կարդաց-  
ուեցաւ, որով մեր հայրնեաց աղատագրութիւնը կը  
խնդրուեր որպէսզի նկատողութեան առնուի հայոց  
խնդիրը :

Վերջը ևս քանի մը խօսքով յիշեցի թէ՝ ճիշդ հինգ  
տարի առաջ Գահիրէի Ազգային միթինկին ներկայ զըտ-  
նուեցայ և նախագահեցի՝ Ս. Պատարագ մատուցանելէ  
զինի. այդ միթինկը վեհ. Տ. Տ. Գէորգ Ս. Կաթողիկոսի  
հրամանաւ գումարուած էր, որով եւրոպական պետու-  
թեանց արտաքին գարծոց նախարարներուն հեռագրելով  
Հայաստանի աղէտներուն բարձումը կը խնդրէինք եւ բա-  
րենորդում կը պահանջէինք յիշեցի թէ յիշեալ միթինկին  
յաջողութեան համար մաղթանքներ ըրած և պահպանի-  
չով հանդէսը փակած էի իսկ հիմայ գարձեալ ինձ կը  
վիճակի տոյն միթինկին ձեռնարկին յաջողութեանը հա-  
մար հանուն հայ կղերին մաղթանքներ ընել, որ Հայաս-  
տանի Աստուածը լսէ մեր ձայնը և յաջողէ մեր ձեռնար-  
կը, որպէսզի Հայաստանն ու կիւլիկան ըլլան մեր սե-  
փական հայրենիքը, ինչպէս էին զարեր առաջ, և ունե-  
նանք սոյն տեղերուն մէջ հայկական իշխանութիւն և ա-  
զատ ինքնավար կառավարութիւն։ Ապա ըստ առաջար-  
կութեանս՝ բոլոր ժողովուրդը միաբերան «Հայր մեր»  
երգեց, որմէ վերջ «Զի քո է արքայութիւն . . .», և «Բղ-  
գործս ձեռաց մերոց ուղիղ արա՞ի մեզ Տէ՛ր, և զգործս  
ձեռաց մերոց յաջողեա՞ մեզ» ըսելով հանդէսը փակեցի :

14 Նոյմբ. 1918

Դամասկոս

### ԵՐՈՒՍՈՂԵՄ ՎԵՐԱԴԱՌԱԿՈՒ ԽՆԴԻՐԸ

Երէկ և այսօր դարձեալ զնացի Միւշիրիէթ Տայ-  
րէսին և տեսայ Պ. Կրովզը, որ յայտնեց թէ՝ տակաւին  
Երուսաղէմ «Բարթիէ մէնէրալին տուած հեռագրին պա-  
տասխանը ընդունած չէր. յամենայն գէպս՝ ըստ, քանի  
մը օրէն կը յուսայ մեզ զրկել Երուսաղէմ հաղիսկոպո-  
սավայել պատւով»:

16 Նոյմբ. 1918  
Դամասկոս

Երէկ դարձեալ զնացի Պ. Կրովզին, որ յայտնեց թէ  
պատասխան եկած չէ, թէ որ գայ ըստ՝ Ձեզ գրով մը կը  
ծանուցանեմ:

Այսօր Սպանիական Պ. հիւպատոսին գացի լուր մը  
առնելու. նա պատասխանեց թէ՝ սինողականաց համար  
բան մը չգիտեր. միայն, ըստ, «Երուսաղէմէն գափիթէն  
մը հեռագրաւ. կը հարցնէր թէ՝ Տ. Տ. Սահակ Կաթողիկոս  
Դակասկո՞ս պիտի մնայ թէ՝ պիտի վերագրանայ Երու-  
սաղէմ», որուն պատասխանած է թէ՝ «առ այժմ Պէյրութ  
է և Հալէպի կողմները պիտի երթայ» :

20 Նոյմբ. 1918  
Դամասկոս

Հայր Գրիգորիափի, Հայր Գարեգինի և իմ ստորագրու-  
թեամբա գիր մը երեկ տարի և յանձնեցի Լօրտ Ֆիլտին-  
կին, որու մեր Երուսաղէմ վերադարձ կը խնդրէինք.  
ինչպէս կանխաւ զնացին Լատին, Յոյն, Ղպտի սինողա-  
կանք, հասկցնելով նաև թէ անդիլ սկան բանակին մուտ-  
քէն 'ի վեր ապրուսի միջադներէ ալ զուրկ ենք. մինչ  
անկէ առաջ թուրքը մեզ կուտար ամսական, պարէն և  
հայ: Լօրտ Ֆիլտինկ երկու օրէն մեր համակը Երուսա-  
ղէմ պիտի հասցնէ՝ վերադարձի արտօնութիւն ձեռք բե-  
րելու համար:

Ութ օր առաջ Եղիպտոսի Առաջնորդին հինգնրորդ  
գիր մըն ալ զրկեցի զաղթականաց խնդրոյն համար:

23 Նոյմբ. 1918  
Դամասկոս

Հինգ օր առաջ Լորտ Ֆիլտինկին գնացի և հարցում ըրի թէ երւսաղէմ զրկած մեր խնդրագրոյն համար ի՞նչ պատասխան եկաւ. նա յայտնեց թէ՝ պատասխանը եկած չէ, երբոր գայ կը զեկուցանէ մեզ:

Միենոյն ժամանակ հազարապես Սթէրլինին և Պ. Կրովզին գացի. առաջինը յայտնեց որ երկրորդ հեռագրին պատասխանը ընդունած է հեռագրաւ, որով կըսնն թէ այդ մասին նամակ գրած են և անոր սպասելու է:

3 Դեկտմ. 1918

Դամասկոս

Այսօր վերստին գնացի Մաժօր Սթէրլինին որ յայտնեց թէ՝ պատասխանագրը եկած չէ տակաւին, մեր անուանց ցանկը ուզեց, զոր զրկեցի և զոր հեռագրաւ պիտի հաղորդէ երւսաղէմ «Քարթիէ-Ժէնէրալ»ին:

6 Դեկտմ. 1918

Դամասկոս

Վեց ամիս առաջ Դամասկոսի Ա. Սարգիս Եկեղեցւոյն նույրեցի զոյտ մը նոր կտակարան գրարառ, թաշապատ և քառակողմ սոկեզօծեալ. երկուքին երեսները արձաթեայ պատկերներ ագուցանել առաւ եկեղեցւոց պատօնէոթիւնը, և կը մնան անոնք զարդ՝ աւագ խորանին:

7 Դեկտմ. 1918

Դամասկոս

Երեկ գնացի տեսնելու Գափիթէն Մէրսիյէն բայց նա մեկնած էր Պէյրութ. իսկ Լորտ Ֆիլտինկը՝ Հալէպի կողմէրը Ռւսակի տեսնուեցայ Մաթըր Բօտին հետ, որ որոշ հասկուց թէ իմ դիմումներէս շատ առաջ իրենք ստացած են «Քարթիէ Ժէնէրալ»էն հեռագիր մը, ծանուցանող թէ՝ հայոց սինօդի անդամները առաջմէմ թող մնան տեղինին, ուստի ունայն վերադարձայ:

8 Դեկտմ. 1918

Դամասկոս

### ՎԱԽՃԱՆՈՂ ՕՏԱՐ ԵԿԵՂԵՑԱԿԱՆՆԵՐ

Անցեալ տարի նոյմ. 16ին երբ Դամասկոս ժամանեցինք, մեր լատին ընկերներէն Փիքարտո ծերունի եպիսկոպոսը, 74 տարեկան, երեք օր յետոյ վախճանեցաւ ձանապարհին կրած նեղութիւնէն. վակօնին մէջ պառկելու տեղ չունէր խեղճը, ուստի մինչք մեր մէջը իրեն ննջելու յարմար տեղ տուինք: Երբ Դամասկոսի կայարանը հասանք՝ ինձ ըստ. «Ո՞նսէնիէօր՝ սաքէս մինչև զրուխս առողջ տեղ մը չունիմ»: Ծերունին ճանապարհին ինձ հետ խօսելով՝ զառանցական խօսքեր ալ կ'ընէր: Ի յարգանու՝ մինչև գերեզմանատուն հողը զրուիլը յաղարկաւորութեան ներկայ գանուեցայ:

Անցեալ շաբթուն ալ վախճանեցաւ երտսաղէմի բարեկամներէս Յունաց նախկին Պատ. Փոխանորդ և մեղ հետ տարագրուած Տ. Մէլեթիոս Արքեպիսկոպոսը: Հիւանդ ժամանակը մերթ կ'այցելէի իրեն և աղօթելով երկիցս «Պահպանիչ» և «Փարատեա» ըսի:

11 Դեկտմ. 1918

Դամասկոս

Անցեալ տարի՝ 9-10 ամիս առաջ երբ Ռուսերը Հայաստանը պարպեցին ու թուրքերը զայն գրաւեցին, կուսակալութեան մեծ որանը բոլոր ազգաց երիւելիներուն և պաշտօնական անձանց իրիկուն մը մեծ սեղան մը տրուեցաւ: Ես ալ հրամիրուած էի Ս. Կաթողիկոսին հետ. հնն բազմաթիւ ձաւեր կարգացուեցան և բանախօսութիւններ եղան. կը նախագահէր Քիւչիւք Շէմալ փաշան և Կուսակալ Թահուն պէյ ալ անոր գիմացը նրանած էր:

12 Դեկտմ. 1918

Դամասկոս

Մեր մեկնումին համար չորս օր առաջ յԵրուսաղէմ «Քարթիէ-Ժէնէրալ»ին ֆրանսերէն գիր մը ևս դրկեցի:

Նաև երկու օր առաջ Հայր Գրիգորիսին հետ շոգեկառքի տնօրէնին գացի, որ հասկցուց թէ բան մը չի կրնար ընել, Յետոյ եկայ Մր. Ռօտին որ յայտնեց թէ «Քարթիէ-Ժէնէրալ»ին չորս հեռագիր տուած է մինչեւ հիմայ, և պատասխան ստացած է թէ՝ հայ կրօնաւորք թող մնան տակաւին:

15 Դեկտմ. 1918  
Դամասկոս

Թէկ ո՞չ յուսով, այսօր դարձեալ Միւշիրիէթ գրնացի. Պ. Կրօվզ հիւանդութեան պատճառաւ բացակայ էր. Մաժօր Սթէրլինը տասն օր առաջ Եգիպտոս մեկնած է եղեր: Մր. Ռօտը տեսայ, որ ըսաւ թէ մեր վիճակին վրայ ցաւելով հանդերձ բան մը չի կրնար ընել. որովհետեւ «Քարթիէ-Ժէնէրալ»ին տակաւին արտօնութիւն չէ եկած ըսաւ:

18 Դեկտմ. 1918  
Դամասկոս

Այսօր յԵրուսաղէմի Յունաց Պատրիարք Տ. Դամիանոս Սրբազնին ողջերթի այցելութեան գացի, որ երկու օր յետոյ պիտի մեկնէր Երուսաղէմ: Տեղւոյս Պատրիարք Տ. Ղրիպրիոս Սրբազնն ալ հոն էր, շատ նիւթերու վրայ խօսեցանք մէկ ժամ: Դամիանոս Սրբազն քարդու առաւ, վրան Տ. Գրիգորիս վարդապետի անունն ալ գրեց: Երուսաղէմ մեր վերադարձին համար պիտի աշխատի: Իրիկունն ալ փոխադարձ այցելութեան եկաւ մեզ:

20 Դեկտմ. 1918

Այս երեկոյ կուսակալ Ռիզա փաշային գացի մեր վերադարձին համար խորհուրդ հարցնելու. զժքախտաբար Լատինաց նոր տարւոյն առթիւ շնորհաւորական այցելութեան գնացած էր:

19 Դեկտմ. 1918



Այսօր գացի Կուսակալին և մեր վերադարձին համար խորհուրդ հարցուցի, որ ըսաւ թէ Պ. Գունուալիզին դիմելու է: Ուստի անոր գացի և մեր դառն կացութիւնը նկարագրեցի. քարթիս առաւ և յայտնեց որ հարկ եղած դիմումը պիտի կատարէ Երուսաղէմ: «Երկու երեք օրէն ինձ եկէք», ըսաւ:

22 Դեկտմ. 1918

Այսօր գացի Պ. Գունուալիզին, որ յայտնեց թէ՝ դրժբաղդարար «Քարթիէ-Ժէնէրալ»ին ինքն ալ միւաներուն նման հեռագիր ստացած է, որով իրեն կը ծանուցուիթէ առ այժմ թող մնան հայ սինօդականք: Ուստի խորհուրդ ստաւ ժէնէրալին գիր մը դրել և մեր արգիլման պատճառները հարցնել անկէ. ուստի եկայ և գիրը զրկեցի անոր, որ երկու օրէն տեղը պիտի հասցնէ:

25 Դեկտմ. 1918

Մէնզիլէն մեզի էրդագ ևն կուտային: Վեհ. Կաթողիկոսը Մովսէս Վարդապետին չար խորհուրդով արժէք ունեցող նիւթերէն գրեթէ կէսը զեղչել կուտար յօդութեանց, որով մինք ամեն մէկերնիս ամսական 7-8 մէջտառ կը կորանցնէնք:

25 Դեկտմ. 1918

Մեր տարագրութեան շրջանին մէջ Տ. Տ. Սահակ Կաթողիկոս չարաչար նախանձելով՝ սինօդականներս կը բամբասէր և վրանիս կը խօսէր, բացի Պետրոս Եպիսկոպոս Սարանեանէն և Ուկերիչեան Մովսէս Վարդապետէն: Նախ՝ ձեռք առաւ Օրմանեան Ա. Ը., զայն կը լըրտեսէր ու չարաչար կը նախանձէր թէ՝ ինչո՞ւ քովը մարդ կ'երթայ կուգայ: Յետոյ սկսաւ հալածել Տ. Գարեգին Վրդ. Խաչատրւեանը, ապա Տ. Կարապետ Եպս. Մազլըմեանը, յետոյ զիս, ապա Տ. Գրիգորիս Վրդ. Պօյանեանը:

Դեկտեմբեր 31 ին Հայր Գրիգորիսին հետ Պ. Գոռնուալիզին դացի պատասխան ստանալու համար դիտողագրիս, զոր ինքը զրկեց «Քարթիէ-Ժէնէրալ»ին. զժրաղաբար նա մեկնած դայ ի Գանիբէ: Ուստի մտանք պաշտօնատեղին Մաժօր Սթէրլինին, որ մեզ շատ յարգանօք ընդունեց. ծանր զիտողութիւններ ընելով թէ զմեզ երկու ամիս է արդիլած են անհարկի, ըստ «Եթէ Զեր Երուսաղէմի նախակին հիւպատոսը Պ. Տիւքոն և ձեր եղիսկոպոսը 40-45 տարիներէ իվեր մեռած չլինէին, անոնք ձեր «Քարթիէ-Ժէնէրալ»ին դիմելով իսկոյն զիս Երուսաղէմ փոխադրել պիտի տային»: Նա յուզուելով, իսկոյն հեռագիր մը խմբագրեց, պատասխանը հեռագրաւստանու ալայմանաւ և մեզ ալ ըստ, «Երկու օրէն եւ կէք»:

2 Յունվար 1919

Երէլ Սմանորի առթիւ ազգային ներկայացում մը տրուեցաւ մեծ թատրոնին մէջ. հրաւիրմամբ ես ալ ներկայ գտնուեցայ:

2 Յունվար 1919

Այսօր Հայր Գրիգորիսին հետ գնացինք Մաժօր Սթէրլինին, որ զմեզ զրկեց քէփթըն Պրանթընին և այս ալ զիր մը զրեց Մր. Հէյտմին, զրելով անունս թէ՝ զմեզ մասնաւոր թրէնով պիտի զրկեն: Նկատելով որ սպառուած հեռագիրը տակաւին հասած չէր, Մր. Հէյտմյայտնեց որ եթէ վաղը զայ հեռագիրը՝ կը գրէ մեզ, հաշուակ պարագային՝ միւս օր մենք երթանք իրեն:

2 Յունվար 1919

Տասն ամիս առաջ գերմանական զինուորական իշխանութեան կողմէ հոդեւոր պետերս Գատէմի կողմը հրապարակ մը հրաւիրուեցանք, և գերման խումբ մը զինուորաց կողմանէ կատարուած սքանչելի մարմամառողք մը ներկայ եղանք:

6 Յունվար 1919



Յունվար 4 ին Հայր Գրիգորիսին հետ երկիցս գայնք ի Միւշիրիյէթ և Հիճազի Պարամքիէ երկու կայրանները, առած լինելով մեր երկուքին անցագիրը թրէնի վարձք ուզեց կայարանի գօմանտանը և անկարիւթիւն ցոյց տուաւ սպասաւոր Գասպարին մեր հետը գալուն: Ցաջորդ օրը կրկին դիմիցինք Մաժօր Սթէրլինին որ հաճեցաւ մեր անցագիրին վրայ գրել որ մեզմէ վարձք չուզեն, նաև խնդրանացս վրայ զրեց որ Գասպարն ալ մեզ հետ ձրի ճամբորդէ՝ իբր սպասաւոր (թէև հրամանը միայն երկուքիս համար եկած էր «Քարթիէ-Ժէնէրալ»էն): Վերսատին Պարամքիէ գացինք որ գործողութիւնը լրացուց գօմանտանը և զմեզ նոյն օրուան՝ որ Ս. Ճնդեան ծրագալոց էր, կէս զիշերին թրէն նստեցաւ Երուսաղէմ մեկնելու համար:

Վերոյիշեալ պաշտօնատեղիները, որ 30—40 վայրկեանի հեռաւորութիւն ունին Առաջնորդարանէն, երկու ամսուան մէջ 39 անգամ գացեր եկեր եմ ցեխերու. մէջ թաթախեալ: Այս մասին Դամակոսի փողցները սոսկամ են և տղմալից ձմեռուան եղանակին մէջ:

6 Յունվար 1919

### ԴէՊԻ ԵՐՈՒՍԱՂԷՄ ՃԱՄԲՈՐԴՈՒԹԻՒՆ

Թրէնին մէջ հանգիստ ըրինք, հինգ ժամ զուբար ցուրտին սպասելէ վերջ. մեր ընկերներն էին անզիփացի սպայ մը և 8 ընտիր զինուորներ. սպան զմել ուտեսակենով, մոմերով և այլ բաներով պատուեց. զինուոր մը երկիցս կաթով ու թէյով պատուեց զիս. մենք ալ իւրեց օղի և զօնեագ կը հրամցնէինք: Սպան շատ ազնիւէր և մեծ փափաք ցոյց կուտար հայկական կառավարութիւնը կազմուելէ վերջ հայ զինուորական գունդին մէջ ծառայելու:

Քսանեցորս ժամեն հասանք Հայֆա, երբ կէս գիշեր էր, մեր բոլոր գոյքերով 5—6 օթէներու զիմեցինք, սակայն տեղ չդտանք, ու վրայ տուինք երկու մէճիս փոխադրութեան ծախք, ու եկանք կայարանը բաց օդին մնացինք : Առաւօտուն ուղեցինք առաջին թրէնով մեկնիլ, սակայն պաշտօնեայք դիտել տուին թէ մեր անցագիրը պէտք է տեսնէ տեղւոյն կուվէրնէօր—ժէնէրալը. վերոյիշեալ հարիւրապետը շատ ջանաց որ իրեն թրէնով տանի զմեղ, բայց չի յաջողեցաւ: Հայֆայի հայ գաղթական 700 աղգայինք լսելով մեր գալուստը, իրենցմէ շատեր եկան և զմեղ հրաւիրելով հիւրնկտլեցին ու կերակրեցին նոյն օրը. քաղաքին լաւ պողոտաները և շուկաները շրջեցուցին զմեղ: Տեսանք Պարսկաց մեծ Պալին ու ողունեցինք զինքը և հետը խօսեցանք. հեռուէն աչքէ անցուցինք Կարմելիս լերան կողին վրայ շինուած իրեն վանատուն—բնակարանը և շրջակայփառաւոր պարտէզը: Իրիկուան մօտ ներկայացանք կուվէրնէօր—ժէնէրալին, որ մեր անցագրերը քննեց և հրամանագրեց: Նա զմեղ սիրով ընդունեց և Դամասկոսի հայերուն թիւն ու վիճակը հարցուց: Նոյն տեղի հայերուն՝ անգլ. զինուորական իշխանութեան կողմէ եղած բարիքներուն և նպաստներուն համար յանուն ազգին երախտագիտութիւն յայտնեցի. Նա յայտնեց որ Հայֆա ալ փառաւոր շէնքի մը մէջ 250 գաղթական հայեր կը խնամէ: Ասոր համար ալ, ըսի, տեղւոյս ժողովուրդը երախտագիտ է: Նորին վսիմութիւնը աւելցուց թէ՝ մօտ է Հայաստանի վիճակին բախտաբաշումը, այն ատեն հայերը աւելի ուրախ պիտի ըլլան: Ես ալ կրկնեցի թէ այս չնորհը Սնդիմայէն պիտի լինի և հայերը աւելի երախտագիտ պիտի զգան ինքինքնին հանդէս անդիւական փառապանձ պետութեան: Ապա հրաժեշտ առնելով մեկնեցանք:

 Աղդայինք զմեղ առաջնորդեցին 'ի կայարան. Ժամը երեկոյեան 9ին թրէն նստանք և կէս գիշերին հասանք 'ի Լիտտա. հոն մնացինք մինչեւ առաւօտ բաց օդին, որ շատ ցուրտ էր. ցուրտ առի և փորի սաստիկ խիթ մը բռնեց զիս. կէս օրէն վերջը թրէնով մեկնեցանք և արևելուտէն կէս ժամ վերջ հասանք 'ի Ս. Երուսաղէմ, և իսկոյն անկողին ինկայ սաստիկ խիթերու և յոդնածութեան մէջ, որովհետեւ երեք գիշեր ննջած չէի:

«Անցանք մենք ընդ հուր և ընդ ջուր և հաներ զմեղ 'ի հանգիստ» :

8 Յունվար 1919  
Երուսաղէմ

### Ա.ՔՍՈՐԱՆԻՔԻ ՎԱԽՃԱՆԻ

Դամասկոսէն Երուսաղէմ մեր վերադարձի 66 օր արդելքին պատճառը կը կարծուի ըլլալ Տ. Տ. Սահակ Կաթողիկոս, համախորհուրդ Մաքսուտեան Ղեոնդ Վարդապետին հետ: Կաթողիկոսը կը փափաքէր պտոյտէն վերադառնալով զմեղ հետը բերել Երուսաղէմ, վախճանով որ մենք առաջ գալով 'ի Ս. Սթոռ՝ արդելք կ'ըլլանք իր ապագայի փառատենչիկ նպատակիներուն:

12 Յունվար 1919  
Ս. Սթոռ

Աւելի քան տարիէ մը իվեր ըրած հետազօտութիւնս այն կատարեալ համոզումը տուաւ. ինձ որ զիս արդիկել առուղները եղած են Տ. Տ. Սահակ Կաթողիկոս և Ղեոնդ Վարդապետ: Անդիմական «Ենթէլիժաննու»ին մէջ անգլիական հայովնուոր մը երախտաւոր եղած է ինձ համար թէ Երուսաղէմ վերադարձի վանքը խռովող ուեէ արարքի մէջ չպիտի գոնուէի: Յիշեալ զինուորը ինձ պատմած է տոյն գէպքը կիւլպէնկեան Աւետիս էֆ.ի և իւր ընտանեաց ներկայութեան: Անգլ. կառավարութիւնը անկէ

ի վեր տարի ու կէն է գրեթէ՛ զիս իրեն կողմէ ընտրել  
արուած վանական վարչութեան նախագահ կը ճանչնայ:

20 Յունիս 1920

Սարաձեան Տ. Պատրիա Եպիսկոպոս մեր Դամակոս  
գտնուած միջոցին լաւաբարապետ Տ. Պատիթ Ծ. Վարչ-  
պապետին նամակ գրելով կը յանձնաբարէ որ Միաբանու-  
թիւնը վերատին Պատրիարք ընտրէ զծէր Սահակ Կաթո-  
ղիկոս:

21 Յունիս 1920  
Երուսաղէմ



### ՀԻՒՍԽԻՆ ԹԱԳԱԽՈՐԻՆ ՍՅՑԵԼՈՒԹԻՒՆ ՄՀ

1924 Յունվարին երբ Հիմաղի Վեհ. Հիւսէին թա-  
գառորը այցելութեան եկաւ, Առն. Դուրեան Ս. Պատ-  
րիարք հիւանդ ըլլալով՝ պաշտօն յանձնեց ինձի որ իր  
կողմէ բարի գալուստ մաղթելու երթամ Նորին Վեհա-  
փառութեան: Վանքին Աւագ Թարգման Տ. Աշոտ Վար-  
չպապետի ընկերակցութեամբ գացի ծերուաղարդ Վեհա-  
պետին, որ շատ սիրով ընդունեց հայ պատուիրակու-  
թիւնը, որուն՝ տեղոյն վրայ միացած էին Ասորի և  
Ղպտի եկեղեցականներ ևս, որոնք նոյնպէս բարի գա-  
լուստ մաղթելու գացած էին:

Թագաւորի գահիթին մէջ մասնաւոր պատիւներ ըն-  
ձայուեցան: Նորին Վեհափառութիւնը մեր խօսած ճա-  
ռին պատասխանելով, շնորհակալութիւն յայտնեց մեր  
պատուիրակութեան, և իր համակրանքը արտայայտեց  
հայ ազգին համար: Թագաւորին որդին Էմիր Ապտալլան՝  
որուն հետ վաղեմի բարեկամութեամբ կապուած էի,  
ճաշի հրաւիրեց զմեղ և մեծ պատիւներ ընծայեց և  
ճամբու զրաւ:

 Փետրվարի վերջերը երբ Հիմաղի Պահաժառանգ իշ-  
ման Էմիր Ալի և Անդր-Յորդանանու վեհապետ Էմիր  
Ապտալլան Երուսաղէմ այցելեցին, Ս. Պատրիարքին  
կողմէ Երիքովի ճանապարհով դիմաւորութեան գայի:  
ինձի կ'ընկերանար Աւագ Թարգման Տ. Աշոտ Վարդ պետ:  
Հիւսէին թագաւոր «իսթիքլալի» (անկախութեան) պատ-  
ուանշանին երկրորդ աստիճանը չնորհեց ինձ, և չորրորդը  
Հայր Աշոտին:

### ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՆՕԹԵՐ

1879 Նոյեմբ. 15ին Երուսաղէմ եկայ և մտայ Ժա-  
ռանդապարաց Վարժարանը: 1880ին գրպաւթեան աստիճան  
առի և քիչ վերջը ուրար կրելու հրաման ստացայ Տ. Եշ-  
այի Ս. Պատրիարքէն: 1883ին աւագ սարկաւագ Ճե-  
նագրուեցայ ՚ի Ս. Հրեշտակապետ, Տ. Աստուածատուր  
Ա-նպիսկոպոսէն: 1885ին քահանայութեան և արեղայու-  
թեան կարգ առի Վարագայ Ս. Խաչի տօնին՝ Փրկչի և.  
գերեզմանին վրայ՝ Տ. Երեմիա Ս. Արքավակոպոսէն:  
Մամնաւոր իշխանութեան աստիճան առի ՚ի Ս. Յակոբ  
1890ին՝ Տ. Յարութիւն Ս. Պատրիարքէն: 1905 թուակա-  
նին և Օգոստոս ամսուն Պոլիս Փոխանորդ գրկուեցայ և  
գրաւոր յանձնաբարութեամբ Տ. Յարութիւն Ս. Պատրի-  
արքէն՝ Մայր-Եկեղեցւոյ մէջ ծայրագոյն Վարդապետու-  
թեան աստիճան առի Օրմանեան Տ. Մաղաքիա Ս. Պատ-  
րիարքէն: 1910ին Տեառնընդառաջի յաջորդ կիրակէն  
հաղիսկոպոս Ճեռնադրուեցայ ՚ի Ս. Էջմիածին Իզմիրիեան  
Տ. Տ. Մատթէոս Վեհ. Կաթողիկոսէն:

### ԵՐԿՈՒ ԽՈՍՔ

Իմ մասնաւոր հիացումս կը յայտնեմ Տ. Ե. Զիլին-  
կիրեան Սրբազնին գործունէութեան սա յատկանշա-  
կան հանգամանքին վրայ. — Թուրքին և Եւրոպացին  
առջեւ հաւասարապէս «բարի ելույ» պաշտօնեաց մէ նա,  
որ աներեւոյթ հրեշտակէ մը առաջնորդուած է, և հեշտի  
կը կատարուի: իր խնդիրը:



Սրբազն Հայր,

Զեր նօթերը շատ պարզ և յստակ լիդւով մը գըր-  
ուած են, ինչ որ մատչելի կ'ընծայէ Զեր պատմութիւնը  
ժողովրդական լայն խաւերուն։ Դուք գրած էք այսպէս  
ինչպէս տեղի ունեցած են դէպքերը, պահելով անոնց  
հարազառութիւնը կատարելապէս անվիթար, ինչ որ կ'ա-  
ւելցնէ արժէքը ձեր գրքոյին։

Այս պարզ և անպաճոյճ ռեսով գրուած գրքոյիը իր  
մէջ սակայն ունի կենդանի գործունէութիւն մը, անձ-  
նուէր ու անձանձիր, որ գեղեցկօրէն ցոյց կուտայ Ա-  
ռաջնորդական պաշտօններու պատասխանատուութիւնը,  
և այդ բեռը իրենց ուսերուն վրայ առնող անձնաւորու-  
թեանց փափուկ գործին ծանրութիւնը, ձեր անսպառ  
եռանգը աշխատելու, վաղելու, դիմելու, կրկին և կրկին  
դիմելու, մինչեւ որ ձեռք ձգէք յաջողութիւնը, նպա-  
տակը՝ որուն կը կարօտի ժաղովուրդը, և որուն համիլ  
է ձեր փափաքը առանց երբեք կանդ առնելու դժուա-  
րութեանց առջեւ։

Այս եռանգը, Սրբազն Հայր, իսկապէս գնահա-  
տութեան և չնորհաւորութեան արժանի է։ Այս լայն և  
ընդհանուր համակրանքը զոր կը վայելէք մերազնեայ  
թէ օտար շրջանակներու մէջ՝ հազուագիւտ արժէք մը  
կուտան ձեզ և զլիսաւոր գրաւականը կը կազմեն ձեր  
հետապնդած յաջողութեան։ Ահա գաղտնիքը Զեր այն  
օգտակար գործունէութեան, որուն մէկ համեստ ամիու-  
փումն է ձեր այս գիրքը զոր սիրով պիտի կարդայ ժո-  
ղովուրդը, հոն գանելով կենդանի գործը փոխանակ գը-  
րական պճազարդ խօսքերու արտայայտութեանց։

'28 Մայիս 1923 թ. գ. Բնօլութեան ԳՐԱԴՐԱՆ

Երուսաղէմ ՀԱՅԻ ԽՄ. ՀՀ



Գի՞՞ւ Ե. Պ.

Հայաստանի Ազգային գրադարան



NL0432360

Հայաստանի Ազգային գրադարան



NL0432359

Հայաստանի Ազգային գրադարան



NL0432358

